

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՆՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԳԼԽԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԺԱ. ՏԱՐԻ 1937



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒԲԱՆՑ

ԵՐՈՒՍԱԳԼԽ



ՆՄՐԱԳՐԱԿԱՆ

ԱՆՀԱՐԿԻ ՓՈՒԹԿՈՏՈՒԹԻՒՆ



Անթիլիասի կիլիկեան կաթողիկոսարանի ղեկինին՝ պատուական բարերարի մը շնորհիւ՝ ազգապատկան դառնալը բնական է որ պիտի ծնունդ տար անկեղծ ու բախտութեան, և գոհ ենք անշուշտ որ ընդհանուր է այդ կերպով տեղի ունեցած արտայայտութիւնը:

Համամիտ չենք կրնար ըլլալ սակայն այդ անթիւ հրապարակ նետուած այն տեսութեան թէ ուրեմն ալ ժամանակն է որ խորհուի կարելութեան մը վրայ՝ ձևացնելու համար հայ եկեղեցական վարչութեան թեմական պարագրութիւն մը, կազմուած՝ իսլամ կամ մասնաւորաբար արաբ երկիրներու մէջ ապրող հայ զաւութներու միութեամբ, որուն նուիրապետական կեդրոնն ըլլայ Անթիլիաս:

Եթէ այս կարծիքին դիտումն է ընդարձակել և այդ կերպով զօրացնել Լիբանանի և Սիւրիոյ կիլիկեան այդ նորակազմ թեմը, մենք կը խորհինք թէ հակառակ արդիւնք մը միայն ձեռք պիտի բերուի այդ կերպով: Իսկ եթէ կը մտածուի թէ Էջմիածին կարող չէ այլ ևս ներկայ գրութեան մէջ իր հոգևոր իշխանութիւնը լրիւ զօրծաղրել ամէն կողմ, և հետևաբար պէտք է շափով մը զէթ թեթևցնել իր վրայ ծանրացող բեռը՝ ի նպաստ կիլիկեան Աթոռին, այս վերջինին տալով Մայր Աթոռոյ փոխանորդութեան արտադոս մը նոյն իսկ, ինչպէս էր դեռ երէկ Կ. Պոլսոյ Պատրիարքութեան պարագան, մենք կը նկատենք դարձեալ թէ ոչ միայն անարգար պիտի լինէր այդպիսի արարք մը, այլ նաև փաստակար:

Խօսելով առաջին կէտին վրայ նախ, պիտի ուզէինք ըսել թէ այդ չէ երբեք կիլիկեան կաթողիկոսական կեդրոնին ու թեմին բարգաւաճման բանաւոր և գործնական կերպը կամ միջոցը: Վարչական Մարմինները կամ գրութիւնները, առնոք մասնաւանդ որ կրօնաբարոյական բնոյթ ունին, ընդարձակուելով չեն զօրանար բնաւ. բայց զօրանալէ վերջ կրնան ընդարձակուել, եթէ սակայն իրենց նկարագիրը կամ գոյապատճառը իրենց հարկադրեն գայդ: Անթիլիաս ներքնապէս զօրանալով պէտք ունի այժմ և ո՛չ թէ ընդարձակուելու: Իր ներկան դեռ վատոյժ

վիճակին մէջ, ընդարձակումը ճապարղում միայն պիտի նշանակէր իրեն համար, այսինքն լայնօրէն չլատում ոյժերու:

Հոգելոյժ Բարզէն Վեհի և Ծահէ Արքեպսկի օրով իսկ, այսինքն երբ դեռ այդ կրօնաստանին մէջ կ'ապրէին և կը գործէին անհամեմատ աստիճանով բարձր կարողութիւն ներկայացնող երկու հոգևորականներ, այդ տեսակ իլձ կամ մտաւ ծում գետին չգտաւ երբեք այդ հողին վրայ, 1932ին, Եգիպտոսէն Անթիլիաս վերադարձին, Երուսաղէմ այցելած ատեն, երբ մտերմօրէն հարցուցինք ողբացեալ Վեհին թէ ինք տեղեկութիւն ունէ՞ր արգեօք *Bourse Egyptienne*ին մէջ իրենց Աթոռը «Մերձաւոր Արևելքի Հայոց Կաթողիկոսութիւն» որակուած ըլլալէն, ինք բացորոշապէս հաւաստեց ո՛չ միայն անտեղեակ այլ նաև բողոքովին անհամամիտ ըլլալը այգպիտի բանի մը: Լոկ խօսք չէր որ կ'ընէր, Նոյնը գործնապէս ալ ցոյց տուաւ. երբ Ամերիկայէն և այլուստ բարեկամներ խնդրեր էին որ Աստուածաշուշնի Քարգումանութեան օժե. դարեան յոբելեանին զլուխ անցնի, պատասխաներ էր թէ «Մայր Աթոռոյ պատկանեալ գործ է այդ», Մեզի անծանօթ չեն արդարև թունչ կիլիկեցիի ոգևով մշակած իր պատմաքննական հայեացքները Կիլիկեան Աթոռին անցեալին և նոյն իսկ ապագային մասին. բայց շատ աւելի քալ ճանչցած ենք նկարագրի այն պարկեշտութիւնը, որով, ինչպէս բուն Աթոռակալը, Սահակ Վեհ, նոյնպէս և ինք ողբացեալ Աթոռակիցը վերաբերուեցան միշտ Մայր-Աթոռոյ հանդէպ, ոչ մէկ ատեն խորհելով որ և է ոտնձգութեան մասին՝ Լ'նդհանրական Հայրապետութեան շրջանակէն ներս, այս կամ այն կերպով կամ տիտղոսով:

Եւ այս՝ ոչ միայն որովհետև օրինական հաւատարմութեան կամ նուիրապետական ուղղամտութեան մարդը կ'ուզէր ըլլալ ինք, այլ մանաւանդ որովհետև և կը խորհէր թէ ոյժերու անիմաստ և անսպառ վատնում պիտի լինէր Աթոռին համար՝ իր այդ նորարոյս վիճակին մէջ շուրջանակի տարածուիլը. որմէ ներքնապէս փրաս միայն պիտի պատճառուէր, առանց արտաքննապէս որ և է օգուտ յառաջ գալու: Այս էր, բացարձակապէս, կարծիքը Ծահէ Արքեպիսկոպոսին ևս, որ նոյն իսկ կը խորհէր էլ միաժնի գերակշռութեան աւելի ոյժ տալ ինչ ինչ տեսակէտներով, առանց թէև Կիլիկեան Աթոռին նշանակութիւնը բոլորովին նսեմացնելու:

Արդ, ինչպէս անբարկեցիք վերև, Անթիլիասի, որուն ներկայ վիճակը որ և է ատենէ աւելի այժմ իսկապէս պէտք ունի ներքին ուժեղացումի, պէտք է ինչայլ որ և է նոր և աւելի ծանրութիւն: Գիտիմի մը տիրանալը, անոր համար թէև առաւելութիւն և օրհնութիւն է անշուշտ, բայց չէ ամենայն ինչ, մանաւանդ թէ սկզբնաւորութիւն է նոր կարիքներու: Կարելի է ըսել թէ մերկ հող մըն է ան. զի եղած շէնքերը անցողական պէտքերու համար կանգնուած հասարակ շինուածքներ են տաղաւարի ձևով յարգարուած, որոնք երկար չեն կրնար տոկալ ծովեզրի այդ օտթին և թացութեան մէջ: Հարկ է հետզհետէ կառուցանել հոն դպրոց, միաբանութեան բնակարան, աշակերտաց նշլարան, տպարան, մատենադարան, հաւաքման կամ հանդէսներու սրահ, և յետոյ, եթէ ոչ ամենէն առաջ, Մայր Տաճար կաթողիկոսական Աթոռի. բայց ես թոյլ պիտի տայի ինձ ըսել, նիւթական այդ բոլոր շինութեանէն առաջ՝ կազմաւորել և զօրացնել անոր մէջ հոգևորական և մտաւորական կեանքը, այն ուղղութեամբ և

ողուով՝ զոր հոն սկսած և ըստ բաւականին յառաջացուցած էին Բարգէն ու Շահէ:

Այս է ահա էականը. ատոր պէտք է ուղղուին աչքերն ու հողինները. պատուական Գայրզճեան ամօլին պէտք է հետևին ուրիշներ: Առանց անհատական պատկառելի բարեբարութեանց՝ կարելի չէ այդ հաստատութիւնը «շէն և բարգաւաճ», այսինքն հիւթապէս և իմացապէս կենդանի և առոյգ վիճակի մէջ դնել: Բնագործակուելը կը նշանակէ տալ. իսկ կարենալ տալու համար պէտք է ունենալ նախ: Անթիլիաքը սիրողները պէտք է անոր նկատմամբ իրենց համակրութիւնները այդ ուղղութեան վրայ դնեն, և ցանկան որ իր թերևս անձուկ բայց կարևոր շրջանակին մէջ անիկա արդիւնաւորութիւն իրօք և իրաւամբ:

Այս մասին ունինք դեռ ըսելիքներ. բայց առայժմ նայինք մետալին միւս երեսը:

Բայց մենք չկրցինք հասկնալ նախ թէ ուսկի՞ց յանկարծ ծագեցաւ էջմիածինը այս ինչորոշ խառնելու իրձը: Եթէ փոխանակ լոկ գետինի զմման, կաթուղիկոտարանի, տաճարի և միաբանարանի կայն շինութիւն իսկ կատարուած լինէր այսօր հոն, պէտք պիտի լինէ՞ր արդեօք ընդհանրական հայրապետութեան թիւններ քարտէսին վրայ զեղչուփներ կամ իրաւասութեանց մէջ փոփոխութիւններ կատարելու: Ի՞նչ կամ ի՞նչ կարգի էին արևմտեան հայութեան հետ պատերազմէն առաջ Մայր Աթոռոյ ունեցած յարաբերութիւնները կամ անոնց հանգէպ իր պարտականութիւնները՝ զորս այսօր իբր թէ չկարենայ զործադրել ան պատշաճօրէն:

Մեր ըմբռնումով, այդ յարաբերութիւնները կամ պարտականութիւնները զլիւսաւորաբար սա կերպերուն կը վերածուին. կրօնական, նուիրապետական, եկեղեցա-իրաւաբանական: Ըստ այսմ.

Ա. Բնդհանրական Հայրապետը, իբրի գերազոյն ուղղիչը, ուսուցողը և աւանդապահը Հայաստանեայց հաւատքին, կը հսկէ ժողովական օրէնքներով և կանոններով, հայրապետական հրահանգներով և տնօրինութիւններով և հաստատուն աւանդութիւններով ճշտաբանուած և ճանչցուած հայ դաւանութեան անթերի գործադրութեանը վրայ, այդ մասին հարկաւոր եղած բացատրութիւնները տալու կամ այդ առթիւ զոյացած վէճերը վճելու. հեղինակութեամբ, ի հարկին եկեղեցական ժողովոյ գումարումով:

Բ. Իբրև գլուխ Հայ եկեղեցւոյ նուիրապետական կազմին, կ'օրհնէ սուրբ միւռոնը, որով կը կատարուին հոգևոր շնորհաբաշխութիւնները, կը ձեռնադրէ եկեղեցւոյ բարձրագոյն աստիճանաւորները, այսինքն եպիսկոպոսները, անոնց ի հարկին տալով նաև պատիւ և տիտղոս արքութեան, և, ըստ արժանեաց, կը կատարէ տուչութիւն վարձուց և պատուոյ նշաններու:

Գ. Իբրև վերին դատաւոր եկեղեցական ատեանի, կ'ընդունի և նկատի կ'առնէ կրօնական և եկեղեցական, և այդ երկուքին վերաբերող վարչական հարցերը, որոնք իրեն կը մատուցուին կամ որոնց ինքը պէտք կը տեսնէ միջամտելու. եւ, ի հարկին խորհրդակից ժողովներու հետ միասին քննելով, վճիռ կ'արձակէ անոնց մասին, և կը կատարէ պատժական ամէն տնօրինութիւն կապելու և արձակելու:

Ի վերջոյ, գերագոյն պետի և բարձրագոյն վերսկողութեան իշխանու-

թիւնը հանգամանօրէն և գիտակցութեամբ գործադրելու համար պարբերաբար կը զրկէ յանուն իր հողեր տեսուչներ, պատուիրակներ և նուիրակներ, այցելելու, գործոց և պարագայից տեղեկանալու, և ոգևորելու և մխիթարելու համար:

Այս է, յընդհանուրն, Ամենայն Հայոց Հայրապետի դիրքը վերաբերմամբ իր հողեր հօտին, մասնաւորաբար այն վիճակներուն, որոնք արտաքոյ են Ռուսաստանեայց մարզէն, որուն թեմական վիճակներու ազգային ժողովրդական կամ եկեղեցա-հասարակական գործոց մասին աւելի սերտ իրաւասութիւններ ունէր սզգին Վեճը, իբրև պատրիարքը Ռուսահայոց: Այդպիսի մասնաւոր իրաւասութիւններ ունի էլ միածին զեռ Ամերիկայի կամ Եւրոպայի այն հայ գաղութներուն հանդէպ ևս, որոնց համար վաղուց, Խրիմեանի օրով կամ յետոյ մասնաւոր կանոնադրութիւններով իրաւակարգեր էին սահմանուած:

Տեղն է հիմակ հարցընել թէ էլ միածին ցարդ ե՞րբ թերացաւ մատնանշուած այդ պարտականութեանց մէջ՝ հանդէպ իր արեւմտահայ վիճակներուն և մասնաւորաբար անոնց որոնց առիթով է որ կը զրուի հարցը: Ոչ ոք պիտի կարենայ հաստատական պատասխան տալ այս հարցումին. զի ակներև են և բացատրութեան անկարօտ՝ էլ միածին գործն ու ընթացքը այս մասին:

Եթէ միտքերը դէպի այդ կողմ տանողն է օրինակը Կ. Պոլսոյ Պատրիարքութեան, որ՝ Մայր Աթոռոյ փոխանորդութեան տիտղոսին տակ՝ վերսկսողութիւնը կ'ընէր արևմտահայ գրեթէ բոլոր Թեմական շրջանակներուն, (Սամ. պետական օրինաց մաս կազմող կանոնադրութեամբ մը, որ Ազգ. Սահմանադրութիւնն էր, հարկ է ընդունել թէ անոր պարագան բոլորովին տարբեր է նկատի առնել ուզուած պարագայէն: Պոլիս կցաւ ընել այդ բանը, նախ՝ վամնզի Օսմ. կառավարութիւնը ինքն իսկ կը փափաքէր զայդ, խորհելով որ այդ կերպով Թուրքահայ վիճակները պիտի դադրէին ուղղակի կախում ունենալէ էլ միածինէն, և մեծ չափով առաջը պիտի առնուած ըլլար ցարական քաղաքականութեան իր սահմաններէն ներս ընդմտումներուն. և յետոյ՝ որովհետև Թրքահայ այդ վիճակները, որոնք Պատրիարքարանի վերատեսչութեան ներքև համակերտն շրջանակի մը մէջ կ'ամփոփուէին այդ Սահմանադրութեամբ, ամէնքն ալ միևնոյն կառավարութեան կը պատկանէին, ենթակայ լինելով միևնոյն օրէնքի: Այս պատճառաւ, Պատրիարքարանի կամ Սահմանադրութեան իրաւասութիւնը կը հեղինակաւորէր անոնց վրայ պետական գորութեամբ նոյն իսկ:

Հիմակ որ ակնարկուած այդ վիճակներէն իւրաքանչիւրը (Լիբանան, Սիւրիա, Պաղեստին, Եգիպտոս, Կիպրոս, Իրաք) ուրոյն պետութեան մը կը պատկանի, հիմակ որ այդ պետութիւնները սկսած կամ սկսելու վրայ են փոքրամասնութեանց համար մշակել կանոնադրութիւններ՝ որոնց համանամնութիւնը ոչ ոք կրնայ երաշխաւորել, եթէ այդ վիճակները հայ ժողովրդական-եկեղեցական վարչութեան տեսակէտով ստորադասուին Անթիլիասի, ո՞ր պետութեան օրէնքը պիտի հեղինակաւորէ այս վերջինին, այսինքն անոր կեդրոնին մէջ կազմուելիք զերազոյն ժողովի մը ազգեցութիւնը իրեն ենթարկեալ այլազան վիճակներու ժողովներուն վրայ: Այդ վիճակներուն միջև ներքին և անայլայլ համաձայնութեան մը յոյսը կրնա՞յ այսօր փարատել այդ մասին որ և է մտավախութիւն, երբ նախապատերազմեան տարիներուն, այսինքն ազգային կեանքի

աւելի հանդարտ օրերուն, միևնոյն վիճակի մը մէջ եղած զանազան քաղաքներու հայ համայնքներ չէին հանդուրժեր երբեմն իրենց շրջանակի կեդրոնին ենթարկուելու, միևնոյն Առաջնորդի գաւազանին տակ ուրոյն առաջնորդութիւններ կազմելու հարկ ստեղծելով քանիցս: Բայց մանաւանդ, այժմ անշատ և անկախ այդ նոր պետութիւններէն ո՞րը պիտի արտօնէ որ իր դրօշին ներքեւ ապրող հայ համայնք մը ներքին վարչութեան այս կամ այն ձևով մը կախում ունենայ ուրիշ պետութեան մը մէջ ցուցուած կեդրոնէ մը:

Կարծուածէն շատ աւելի բարդ է հարցը. և, կը կարծենք որ, եթէ լըրջօրէն նկատի առնուի ան իր խորքին և բոլոր կողմերու վրայ, աւելի բանաւոր պիտի համարուի չղբաղուիլ այժմ անով: Լուսազոյն և ամենէն գործնական կերպն այն է որ ամէն հայ համայնք ջանայ սիրաշահիլ իր բնական երկրին պետութեան բարեհաճութիւնը՝ իր կրօնական, կրթական, բարեօրբական և ցեղական մշակութային ինքնութիւնը ապահովող պայմաններու մասին, զուտ հոգևոր և կրօնական տեսակէտով մնալով միշտ Էջմիածնի ստորադասեալ:

Էջմիածին որ և է ատենէ աւելի պէտք ունի Սփիւռքի բովանդակ Հայութեան հաւատարմութեան. ու մենք ամէնքս ամէն ժամանակէ զերիվերոյ աստիճանով հարկադրուած պէտք է զգանք ինքզինքնիս կատարելու անոր հանդէպ մեր պարտականութիւնը:

Հոգևոր վերադիտողութեան գործը, որ պաշտօնն է Մայր-Աթոռոյ, իր Պատուական Գահակալը ան կը կատարէ որքան խոհական՝ նոյնքան քաջարթուն կերպով: Պէտք չէ շարժել պատուանդանը, այսինքն ժողովուրդին անխախտ սիրոյն զբաւականը դէպի Լուսաւորչի նուիրական գահը, ո՞ր և է շափով, ո՞ր և է կերպով: Ընդհանրական Մայր-Աթոռը չի դժգոհիլ երբ Կլիկեան մասնաւոր կաթողիկոսութեան Աթոռին հանդէպ ամէնքս ցոյց տանք ջերմ համակրանք, և քաջալերական անվերապահ վերաբերմունք անոր զարգացման և զօրացումին համար. բայց ազգին իսկ հանդէպ արդարամիտ մնալու կարիքը կ'ազդարարէ մեզի թէ պէտք չէ զայն մոռնալ՝ զայս յիշելու համար: Սա՛ պատմական հարկադրանքներու ծնունդ՝ կը պահէ դեռ անտարակոյս իր զոյութեան պատճառը, իսկ ան՝ մեր ազգային և կրօնական իտէպին հետ կապուած անհամեմատ սրբութիւն՝ ամէնքս կը հրաւիրէ իրեն նկատմամբ աննահանջ պարտաճանաչութեան:

«Ձայս արժան է առնել և զայն չթողուլ»․ այս պէտք է լինի, այս հարցին մէջ մանաւանդ, մեր ուղեգրիծը: Տարբեր ընթացք, ըստ մեզ, անհարկի փութկոսութիւն է միայն:

* * *



ԿՐՕՆԱԿԱՆ

ՕՐԻՆԱԿԻՆ ԴԱՍԸ

(Դ. ԿՐՕԿ ԾԵՏ ԱՍԿԿ) (Ա. Պար. Ծ. 1-14)

Որ եւ է անձի համար, որ իր տարիքին կամ աստիճանին կամ արժանիքին բերումով զլխաւոր է կարգուած առաւելագետ բարոյական սկզբունքներով առաջնորդուող Հասարակութեան մը կամ Հաստատութեան մը, չկայ իր ստորագրածաներուն վրայ ազդելու աւելի ուղիղ և զօրեղ միջոց, քան անձնական օրինակին Կերպորութիւնը: — Որպէսզի սակայն, մարդ մը իր կեանքովն իսկ կարենայ այդքան շինիչ տպաւորութիւն մը ընել իր շուրջիներուն վրայ, պէտք է որ անոնք, այս վերջինները, զգան և համոզուած լինին թէ իր իտէսլին հարկադրած տառապանքներէն չվախոցը և անոր վերջնական յաղթանակին վաստակութեամբ լուսաւորուած հոգի մըն է որ կ'ապրի անոր մէջ. թէ իրենց նկատմամբ անոր վերաբերումը բուրոյովն նոյն է, ինչ որ է բարի կողմինը՝ իր խնամքին յանձնուած հօտին նկատմամբ. միամիտ, անշահադէտ, ո՛չ թէ տիրակալելու փառասիրական իղձերէ՛՛ այլ ծառայութեան գործ մը կատարելու ազնիւ և ինքնակամ պարտատակաւորութենէ շարժած, առ առաւելն հանդերձեալին մէջ յաւիտեանական վարձատրութեան մը սուրբ մտածութենէն այսինքն կրօնական համոզումներէ մղուած:

Երբ միծը կամ պետք ա՛յսպիսի ոգւով միայն կը վարուի իրեն հեթանոսացիներուն հետ, անայլայլ բարութեան այն կանոնով որ ստույգ սիրոյ իմաստութիւնն է, այսինքն ինչեւով խնարհելով միշտ դէպի անոնց մէն մի կարիքն ու վիշտը, ո՛չ միայն ատոր համար անոնց համարումին մէջ բան մը չի պակսի իր հրապուրէն և հմայքէն, այլ ընդհակառակն իր շրջանակը կը պայծառանայ տեսականաբար քրիստոնէական առաքինութեանց ազնուագոյնին, որ խնար-

հութիւնն է՝ հեղութեան, համեստութեան և անարգանքի քաղցրութեան կինցադի մը մէջ գործագրուած: Ու ա՛յ ոչինչ կրնայ վրդովել ներդաշնակութիւնը՝ հասարակութեան եղբայրական կեանքին մէջ, վասնզի ամէնքն ալ, ազդուած վերին օրինակէ, կը հասկնան թէ ի՛նչ խեղճ ունայնամտութեան արդիւնք են անձնահաճ այն յաւկնստութիւնները, որոնց զո՛հ կ'երթան յաճախ ամբողջ ժողովուրդի մը բարոյականն ու խաղաղութիւնը:

Ոչ միայն երիտասարդը ծերին, այլ ամէնքը իրարու հանդէպ, առանց հապակի և նոյն իսկ դասակի խտրութեան, կը լեցունին խոնարհութեան՝ իրը բոլոր քրիստոնեաներուն հասարակաց առաքինութեան մը նոյն զգացումովը: Աստուծոյ առջև հաւասարներ լինելու, ամէն ինչ որ բարի և արժէքաւոր է կեանքին մէջ՝ Աստուծոյ միայն պարտական լինելու, փրկութեան միակ հեղինակը՝ ճշմարիտ երջանկութեան միակ աղբիւրը զԱստուած միայն ընդունելու սկզբունքը, հպարտութեան աստուածընդդէմ մեղք և մուլութիւն մ'ըլլալու տեսութիւնը հաւատքը էական կէտեր և կեանքի հասարակաց կանոն կը դառնան ամէնուն համար. զիրենք իրենց երկնաւոր շօրմէն բաժնող անշրպեալը այնքան մեծ է անոնց ըմբռնումով որ ս եւ է տարբերութիւն որ կրնայ գոյութիւն ունենայ հասարակութեան անզամեներուն միջև՝ անզգալի կը դառնայ ինքնին և կը ջնջուի հարկաւորապէս անոր առջև:


Այս համոզումը հետզհետէ ա՛յնքան կը խորանայ կ'արժատանայ ամէնուն գիտակցութեան մէջ՝ իրը քրիստոնէական բարոյականի ամրութեան խարխիւ, որ գայն խախտելու ճնոյթ ունենայ կամ կտուրած աւթող որ եւ է ազդեցութեան դէմ միշտ արթուն լինելու փոյթը ամէն մէկը իրին համար կը համարի աւագ պարտապահուութիւն: Զայն խափանելու, եղբայրական սիրոյ և խոնարհութեան այդ կեանք թուեաւորելու որ եւ է փորձ անոնց կողմէ կը նկատուի զգալնական արարք մը, որ խորամանկութեամբ եւ կատաղութեամբ կը ձգտի չար դիտուեցներու զոհ գործընել ինչ որ բարի է և ազնիւ, կամ զլուսլին մտայնութիւն՝ որ զարնակ կը լրտեսէ հաւատքի մարդուն տկարութեան եւ քնէութեան

վայրկեանները, ամենէն չըստպատեալ ըստ պէ՛լին յարձակելու համար անոր վրայ:

Այդպիսի թշնամիի մը դէմ ինքզինքը կարենալ պատասխարելու համար, քրիստոնէան չունի ուրիշ միջոց բայց եթէ արթուն լինել իր բարոյականին հանդէպ, ամուր՛ իր կրօնական համոզումներուն մէջ, և չմոռնալ թէ աշխարհի վրայ ամենուրեք բոլոր իր հաւատարկացներուն՝ հոգեկան տառապանքի նոյն բաժակն է որ կը մատուցուի շատունակ, բայց ամէնքն ալ կ'արիանան միշտ աներկմիտ այն վստահութեամբ թէ Քրիստոսի հետ չարչարակից եղողներուն անառիկ իրաւունքն է անոր հետ վերջոյ փառակից լինելու երջանկութիւնը:

Ու այս ամէնը, Հատարակութեան մը կեանքին մէջ Հաւատքի, Յոյսի եւ Միւսոյ անոյշ եւ հզօր այս բարգաւաճանքը, թող զարմանալի չլինի ընաւ, պտուղն է՝ բարի եւ ճշմարտ հոգիւնի օրինակին ազդեցութեանը իր Հօտին վրայ:

Թ. Ե. Գ.



«ԱՍՏՈՒԱԾ ԼՈՅՍ Է»

(Ե. ԿԻՐՍԿԻ ՅԵՏ ԶՍԿԻ) (Ա. Յովհ. Ա. 1-10)



Աւետարանին, և մասնաւորաբար Յովհաննէսեան աստուածաբանութեան մէջ, աւելի բարոյագիտական քան թէ գուտ իմացաբանական առումով է որ կը գործածուի նօսաբանութիւն բառը. անիկա կը նշանակէ տարբեր բան մը քան ծանօթութեան կամ դատումին բացարձակ համաձայնութիւնը իրօնութեանց իրականութեան հետ, ինչպէս սովոր ենք հասկնալ լոյսն ընդհանրապէս: Աստ' համար է որ այս հատուածին մէջ երբ «առնել» այսինքն գործադրել (pratiquer) բառը կը կիրարկուի ճշմարտութեան մասին, ըսել կ'ուզուի «գործել համաձայն բարիին յաւիտենական և բացարձակ օրէնքին»:

Ճշմարտութիւնը արբարեւ լոկ մտքի տեսութիւն մը կամ գաղափար մը չէ, այլ

աւելի՛ գոյացական բան մը՝ իրողութիւն մը, ոչ թէ սակայն մեր զգայարաններուն հնթարկուած իրողութիւնը, որ պատահական է յաճախ և խաբուսիկ, այլ իրողութիւն գինքն յինքնանոյ: Մտքին մէջ լինելէ առաջ՝ կեանքին մէջ, խօսքին մէջ լինելէ առաջ՝ իրին մէջ է ան, մենէ անկախաբար ունեցած կեանքի մը և իրականութեան մը մէջ: Բան մը ճշմարտ է, երբ ոչ թէ է ինչ որ կը տեսնենք թէ է, այլ երբ է ինչ որ պարտի լինի: խօսք մը ճշմարտ է ոչ թէ երբ կը լսենք թէ կ'ըսէ ինչ որ կ'ըսէ, այլ երբ կ'ըսէ ինչ որ պարտի ըսել:

Երբ Աւետարանիք կ'ըսէ Աստուած լոյս է», իր ընագիտական իմաստովը չէ անշուշտ որ կը գործածէ այդ վերջին բառը: «Լոյս» հոգ կը նշանակէ բացարձակ ճշմարտութիւն: 'Իրեանցէ՛ք, Աստուած ո՛չ թէ լոյսն է կամ լոյս մը, այլ լոյս, այսինքն կատարեալ, անթերի և յաւիտենական ճշմարտութիւնը, բարիին օրէնքն ու բացարձակ իրագործումը: Աստուած լոյս է. ինքն իսկ ըսաւ Նախ զայդ իրեն համար. «Ես եմ լոյսն ճշմարտ» . ու ճշմարտութիւն. «Ես եմ . . . ճշմարտութիւն»: Բայց Աստուած լոյս է և ճշմարտութիւն, մեզի համար, ի սէր մարդուն. այսինքն որպէսզի տանի զմեզ լոյսին կամ ճշմարտութեան:

Ըսինք թէ բան մը ճշմարտ է երբ է այն՝ ինչ որ պարտի ըլլալ. հարկ է աւելցընիլ. երբ մարդ չէ այն՝ ինչ որ պարտի ըլլալ, երբ չ'ընենք ինչ որ պարտի ընել՝ ի զուր ճանչցած կ'ըլլայ ճշմարտութիւնը, քանի որ ինքը չէ ճշմարտութեան մէջ: Որպէսզի մարդ ճշմարտութեան մէջ լինի, պէտք է որ համաձայնութեան մէջ լինի ոչ այսինքն իր կուումին եւ իր կեանքի նպատակին, այլ նաև մարդկային կեանքի նպատակին հետ: Արդ, մարդկային կեանքին նպատակն է միութիւնը իրարու հետ և այդ կերպով նաև Աստուծոյ հետ. այդ նպատակին իրագործմանը մէջ է որ մարդ, իրրեւ ընկերական և կրօնական էակ գերազանցապէս, կը գտնէ իր կատարելութիւնը, այսինքն իր լինելութեան պատճառին լրումը. իսկ այդ միութիւնը կամ կատարելութիւնը սէրն է ինքնին, մաքուր, ամբիծ, հոգևոր, սուրբ սէրը:

Ով որ չը սիրել, ով որ չ'ունի այդ բարձր ու գերազանց սէրէն՝ կը ստէ իր կուումին, այսինքն ճշմարտութեան մէջ չ'լինիր. մեր՝

ճշմարտութեան մէջ լինելը անկէ պիտի հասկցուի, ինչպէս կ'ըսէ սիրոյ աշակերտը, որ սիրենք զիրար: Աէրն է որ իր բուն ի-մասխինն գերին մէջ կ'հրեցնէ մեզի՝ լոյսը, այսինքն ճշմարտութիւնը: Ասոր համար է որ կը հաւատանք թէ Աստուած — լոյս և ճշմարտութիւն — սէր է նոյնքան և նովին իսկ: Մարդս լոյսով, ճշմարտութեամբ և սիրով է որ կ'երթայ Աստուծոյ, այսինքն Աստուծով առ Աստուած:

«Շնորհք եւ ճշմարտութիւն», սէր եւ ճշմարտութիւն. երկուքը մի՛ այսինքն միշտ եւ միասին են՝ քրիստոնէական հաւատքին մէջ. Քրիստոս այս երկուքն իրարու խառնեց միացուց փրկութեան սկզբունքին մէջ. Միածինը մարմին առաւ, Բանը մարգագաւ և մեր մէջ բնակեցաւ շէր շնորհօք և ճշմարտութեամբ: Աստուծոյ ողորմութիւնը և խաղաղութիւնը մեզի եկան օճըլ-մարտութեամբ և սիրով: (Բ. Յովհ. 3), ու Քրիստոսի արիւնը, այսինքն արեամբ մահը, արգիւնքն է Սիրոյ և Ճշմարտութեան, հետեւանք՝ մարդը սիրոյ և ճշմարտութեան տանելու աստուածային նախասահմանեալ ծրարելու:

Ի բնէ և իրապէս մեղանչական ենք. Աստուած ինքն իսկ կը հաստատէ զայս, իբրև պտուղ իր սիրոյն՝ թողութիւնը և փրկկութիւնը տրամադրելով մեզի: Եթէ չ'ընդունինք թէ աղպէս է, եւ ինքզինքնիս համարինք անմեղ, օհամածայն գործած չենք լինիր բարին յաւիտենական և բացարձակ օրէնքին», արհամարհելով աստուածային շնորհը. իսկ եթէ Աստուծոյ հանդէպ ճշմարտութեան մէջ քայլենք՝ կը յուսաորուի զիտակցութիւննիս, զերահասու ելլիննք մեր մեղապարտ բնութեան, կ'ըմբռնենք մեր անհուն կարիքը փրկութեան համար. իր լոյսովը ճանչցած կ'ըլլանք զինքն ու զմեզ. ու այդ կրկնակ ծանօթութեան շնորհիւ կը պայծառանայ մեր մէջ ընկերակցութեան՝ քրիստոնէական եզրայրութեան ոգին, ամենէն աստուածային բարիքներէն մին մեր կրօնքին:

«Աստուած լոյս է», այսինքն Ճշմարտութիւն և Սէր. Աւետարանը միայն կը հաստատէ զայս անառարկելիօրէն:

Թ. Ե. Գ.

ՓՈՒՐԻՍԸ ԿԱՍ ՎԻՃԱԿԱՅ ՏՕՆԸ
ՀԻՆ ՀՐԷԻՑ ՄՕՏ

Այս սօնը հաստատուեցաւ ի յիշատակ Հրէից ազատութեան՝ Եսթերի օրով:

Արտաշէսի (Ասեկրոյ) նախարարը՝ Համան՝ հրովարտակ մը ձեռք բերած էր թագաւորէն, որուն համաձայն երկրին բոլոր Հրեաները բնաջինջ պիտի ըլլային: Փոռով այսինքն Վիճակով որոշուեցաւ կոտորածին օրը, որ էր տաներկուերորդ ամսուան (Ագար) տաններեքերորդ օրը, որով Հրէից գրեթէ մէկ տարի պայմանաժամ կը տրուէր տակաւին: Յայտնի է թէ Եսթերի միջամտութեան շնորհիւ ետ առնուեցաւ չարազէտ հրովարտակը ու Համան զատապարտուեցաւ մահուան: Ասոր վրայ սուրհանդակներու միջոցաւ երկրին ամէն կողմը բնակող Հրեաներուն աղաբարոնեցաւ որ պահուպանն ինքզինքնին: Կոտորածի սահմանուած օրը Հրեաները ոչ միայն իրենք զիրենք պաշտպանեցին, այլ յարձակեցան նաև իրենք թշնամիներուն վրայ ու մեծ թիւ մը կոտորեցին անոնցմէ: Շուշան կամ Շօշ մայրաքաղաքին մէջ կոտորածը աւեց մինչև հետեւեալ օրը: Անկէ յետոյ կոտորածին յաջորդող Ագար ամսուան 14 և 15 օրերը Հրէից համար ուրախութեան և կոչունքի օրեր եղան: Եսթեր և Մուրգքէ փափաքեցան որ այս սօնը յաւերժանայ, պայմանաւ որ սօնէն առաջ օր մը Հրեաները ծոժով ու լաց ու կոծով անցնեն՝ ի յիշատակ այն ծոժապահութեան զոր ըրաւ Եսթեր Արտաշէսի ներկայանալէ առաջ (Եսթեր Դ. 16, Թ. 17-32): Տօնի երկու օրերը կոչուեցան նաև «Մարդոքբեական օրեր» (Բ. Մակ. ԺԵ. 37) ու ծոժապահութեան օրն ալ կոչուեցաւ «Եսթերի ծոժ»:

Թալմուտ կ'ըսէ թէ այս նոր սօնը զըժուարաւ մուտ գտաւ Պաղեստինի մէջ, 162 թուին (Ն. Ք.): Զայս կը հաստատէ նաև Մակարայեցոց զիրքին մէկ ակնարկութիւնը (Բ. Մակ. ԺԵ. 37): Ասոր համար է զուցէ՛ որ այս սօնին չկապուեցան ո'չ կրօնական արարողութիւններ և ո'չ զոհերու մատու-

ցուցներ, այլ միայն սինակոններու մէջ հաւատարմութեան բաւականացան: Հոն տօնին նախընթաց օրը կը կատարէին Ծննդոց գիրքի Իէ - ԼԻ գլուխներու ընթերցումը ու ուղորմութիւն կը բաշխէին աղքատներուն, որպէսզի անոնք եւս կարենային ուրախանալ հետեւեալ օրը: Իսկ բուն տօնին օրը կը կարդային Եսթերի գիրքը, զոր, շրջից կարծիքով, երեք պիտի չխափանէ Աստուած, ինչպէս պիտի չխափանէ Մովսէսի Օրէնքը: Այս ընթերցումէն անբաժան էին մեծածխոք ցոյցեր, մանաւանդ սկսեալ մին պահէն՝ երբ տոն ոչ-կրօնական բնոյթ մը կ'առնէր: Այս ցոյցերուն պատճառաւ է որ, կը խորհին ու մանք, համառօտեցաւ Եսթերի գիրքը, ուր բնաւ չէր երեւեր Ենօվայի անունը: Ներկաները ի լուր Համանի անուն կը գտնէին միաբերան. «Թո՛ղ անիծուի անոր անունը» կամ «Թո՛ղ պակահասի չարքերու անունը»: Այն տօնի մանուկները ձեռքերնին իրարու կը զարնէին ու նստարանները կը ծածկէին: Անէծքի խօսքեր կը կրկնուէին նաև ընթերցումի աւարտին՝ այսպէս. «Անէ՛ծք Համանին. Օրհնութիւն Մուրգքէին. Անէ՛ծք Զերէսին (Համանի կինը). Օրհնութիւն Եսթերին. Անէ՛ծք կռապաշտներուն. Օրհնութիւն Իսրայելացիներուն. Օրհնութիւն Արքանային (Համանը կախողը):

Եղաւ ժամանակ՝ երբ Հրեաները Համանի պատկերին հետ խաչ մըն ալ կ'աւրէին, ըսյց Թէոդոս կայսր ետքէն խտրութիւնց այս սրբապղծութիւնը:

Փոլիմի տօնէն անբաժան խնճոյքներու ատեն, կ'ըսէ Թալմուտը, ամէն ոք պէտք էր խմէր այնքան՝ որ այլևս չկարենար իրարմէ որոշել «Անէ՛ծք Համանին» և «Օրհնութիւն Մուրգքէին» ասացածները:

Արդի Հրեաներն ալ Պասեքի տօնէն մօտաւորապէս ամիս մը առաջ կը տօնեն Փուրիմը միեւնոյն կերպով, այսինքն կը կարդան Եսթերի գիրքը և գոռուս գոչումներ կ'արձակեն ի լուր Համանի անուն, ու ապա խնճոյքի կը նստին իրենց տուններուն մէջ:

Հայացոյ՝ Մ. Յ. Ն.

ԵՐԱՒԱՅՐԵԱՑ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ՕՐԷՆՔԻՆ ՄԷՋ

Երախայրիք ըսելով կը հասկցուի երկրի առաջին բերքը թէ՛ բնական զիհակի մէջ և թէ պատրաստած ձեռով:

1. Բնական բերեցու երախայրիք. — Օրէնքին համաձայն երկրի առաջին բերքը պէտք էր Աստուծոյ ընծայուէին՝ իր Տան մէջ (Ելք ԻԿ. 19, ԼԻ. 26): Բերքերը կը դասաւորէին կողովքի մը մէջ ու կը յանձնէին պաշտօնի վրայ գտնուող քահանային՝ սախօսքերը արտասանելով. «Կը գահանամ Տիրոջմէն, որ մտայ այն երկիրը՝ որուն համար Տէրը մեր հայրերուն երգում ըրած էր տալու»: Երբ քահանան անէր կողովք ու գնէր սեղանին վրայ՝ իսրայելացին նորէն կ'արտասանէր բանաձև մը՝ յիշեցնող ինչ որ Աստուած ըրած էր իր հայրերուն ու կը վերջացնէր այսպէս. «Ո՞վ հիմայ, ո՞վ Տէր, ինձի տուած երկրիդ երախայրիք քեզի բերի» (Բ. Օրէնք ԻՉ. 1-10):

Թալմուտին համաձայն ընծայուելիք բնական բերքերն էին հետեւեալները. ալնիլ ցորեն, գարի, խաղող, թուզ, նուռ, ձիթապտուղ ու մեզր, այսինքն Պաղեստինի յատուկ եօթը բերքերը:

Իբրև երախայրիք ընծայուելիք բերքերը պէտք էր ըլլային թարմ ու լաւ տեսակէ: Հետո վայրերէ եկողները կրնային ընծայել չոր թուզ ու չամիչ:

Օրինաց վարդապետներու կարգադրութեան համաձայն երախայրիքի քանակը պէտք էր ըլլար անուսպն վաթսուներէ մէկ: Ընծայարեութեան ժամանակն էր Պենտեկոստէէն մինչև Նաւակատեաց տօնը:

Ի մէջ այլը երկու ընծայարեութիւններ հանդիսաւոր կերպով տեղի կ'ունենային, այն է, գարիինը՝ Զատիկին (Ղեւտ. ԻԿ. 10, 11) և ցորենինը՝ Պենտեկոստէին, որ կը կոչուէր նաև «Երախայրեաց տօն» (Ելք ԼԴ. 22, Ղեւտ. ԻԿ. 17):

Երախայրեաց ընծայարեութեան համար մանրամասնեալ ծիսական արարողութիւն մը հաստատուեցաւ հետագային: Պրտուղները կը շարէին ուռնիի կամ կնիւնի փոսերէ շինուած և ոսկէզօծուած կամ ար-

ծախազօծուած կողմներու մէջ, յատկը՝ զարի, անոր վրայ՝ ցորեն, յետոյ ձիթապտուղ, մեղր, նուա, թուզ ու խաղող: Երբ ընծայարեքողներու խումբը շարժիլ սկսէր՝ թափօրին առհնորդը կը գոչէր: Եւրիք իցուք ի Սին առ Տէր Աստուած մեր: (Երեմ. 1Ա. 6): Թափօրին կ'ընչիրանար ոսկէզօծուած հղջիւրներով կով մը, որ վրան ձիթինի ճիւղ մը կը կրէր: Ծամբու ամբողջ տեւողութեան շարունակ կը կրկնէին Սաղմոսի հետեւեալ տունը: Եւրախ եղէ հո ոչք ասէին ցիս՝ ի տուն Տեառն երթիցուք մեքս (ձԻԱ. 1):

Քանանայից գաւիթին մէջ իւրաքանչիւրը ընծայարեքող քանանայի մը օգնութեամբ կը շարժէր իր կողովը, արտասանելով Սաղմոսի վերոյիշեալ տունը: Ապա կողովը սեղանին վրայ կը զննէին ու կը մատուցանէին զոհը:

Քանանաներու ու Ղեւտացիներու կը պատկանէր երախայրիքը, որ անոնց հասոյթն էր, ինչպէս էին տասանորդները, ընծայուած զոհերու մէկ մասը, պատերազմի աւարին մէկ յիսնհորդը՝ պարզ քահանաներուն համար ու մէկ հարիւրհորդը՝ քանանայապետին համար, նաև զանազան զուժարներ կամ ինչքեր՝ արուած ուխտի մը փոխարէն կամ իբրև տուգանք եայլն:

2. Պատարասուած պտուղներու երախայրիք.— Օրէնքը կը թոյլատրէր նաև պտուղներէ ու հողի բերքէն պատրաստուած երախայրիներ, զոր օրինակ ալիւր, նոր գինի, ձէթ, նաև՝ ոչխարի բուրդ եայլն: Պօզոս առաքեալ ալիւրի երախայրիքին կ'ակնարկէ ըսելով. «Թէ՛նր երախայրին սուրբ է, նաև զանգուածը» (Հռոմ. ԺԱ. 16): Նուէրին քանակը (որու մասին որչա՛ս սահմանում մը չկայ Օրէնքին մէջ) պէտք էր ըլլար առ նուազն յիսուսնէն մէկ: Ոմանք կը զոհանային վաթսուսէն մէկով:

Երախայրիքը կրնային տալ իրենց ուղած քանանային: Ատիկա պարզ տուրք մըն էր նուիրագրատական ռուսակարգին սահմանուած և չունէր ոեւէ նուիրական բնոյթ: Ինչպէս պատահեաւ Բաբելոնի գերութենէ զարձին, Հրեաները բերեմն կը բազմապատկէին իրենց նուէրները, որպէսզի քահանաները աւելի եռանդով ծառայէին Տաճարին մէջ:

3. Երախայրիքին նամակութիւնը.— Այս ընծաներով խորոյլացիք՝ ի նշան երախտագրտութեան՝ իրենց հնազանդութիւնը կը յայտնէին Աստուծոյ, որ աւրն էր ամէն բարիքներու: Միևնոյն ժամանակ կը հանձնէին զԱստուած իրենց հանդէպ ու նոյն բարիքները կ'ապահովէին ապագային համար: Նոյն սովորութիւնը ունէին շատ մը կուպաշտ ազգեր, ինչպէս Եգիպտացիք, որոնք իրենց չաստուածներուն ու քուրմերուն կ'ընծայէին զոհներու մէկ շարքորդը և երբեմն նոյնիսկ ամբողջ հողամասեր:

Հայացոյց՝ Մ. Ս. Ն.

ՀԱՌԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՆՄԱՆ ՃՈՒՊԵՐ

ԲԱՐԻՔ ԸՆՆԵՒՈՒՆ ՈՒՐԱՆՈՒԹԻՒՆԸ

Եթէ կայ վարձաւուրքենց հաստատուած օրենք մը, այն ալ սա է թէ մարդ որքան աւելի բարիք բնէ՝ այնքան աւելի հաճոյք կը գտնէ զայն ընկելու մէջ: Միակ կայծ մը, եթէ չը կորսուի եւ գտնէ փակշիլիք սեղ մը, կը հրպնէ ամբողջ կեանքը: Բարեգործական ամեն արարքի մէջ մեր կայ միօս մեր բնութեան համաձայն եւ արժանի. հոգին, գրաստութեան մրցոյթին մէջ ինկնիմն այնքան գոհ կը զգայ որ որքան աւելի ընչ այդ օրը՝ այնքան աւելի չ'ուզեր ընչը ուրիշ օր: Ուղիվ գործ կայարեւուն մէջ ուրայնութիւն կայ: ուրայնութիւն՝ այնքան աւելի կենդանի՝ որքան աւելի քիչ նախասեսուած է ան, եւ զոր ձեռք բերելու համար հարկ եղած է յարքահարել բնութեան եւ զգայարաններու հզօր դիմադրութիւնը: Ահա թէ ինչո՞ւ համար գրաստութեան հանցները, եթէ ներելի է այսպէս կոչել զանոնք, չեն բառամիր երբեք, եւ թէ ինչո՞ւ համար զանոնք անգամ մը զպացոյցներ միօս աւելի համ կը գտնեն անոնց մէջ. որպէս թէ անոնց մէջ ըլլար սասուածային զոյգանիք մը՝ որ միօս աւելի կը պարզուի: Իբրեւ թէ կեանքին մէջ եղած ըլլար զաւիթաքի մը՝ հեծգնեք միօս ա՛յնպէս դարձվար, որուն վրայ մարդ չի կրնար կանգ առնել:

Ա. Ա.

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԲԱԲԳԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

— ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ —

(ԹՈՒՍԱԿԱՆՆԵՐ ԵՒ ՆՕԹԵՐ)

Հայաստանեայց Եկեղեցւոյ Ե. զարու ընդհանուր նկարագիրը այսպէս համառօտակի ներկայացնելէ վերջ, յաւելուածական գլուխի մը մէջ կը փորձէ գծել նաև անոր արդի պատկերը:

Կանգ կ'առնէ մասնաւորապէս ազգային ոգիին առջև զոր անխկա ունեցած է սիրիւքէն ի վեր, և ունի այժմ ես, և որ կը բարացուցէ գոյն: — Հայ ազգը իր կրօնքին և Եկեղեցիին ծնունդն է. Վարդանանց պատմիչին խօսքը, «Հայր մեր զսուր Աւետարանէ գիտեմք և մայր՝ զառաքելական Եկեղեցի կաթողիկէն», հոռոտրական ճիշ մը չէ, այլ ազգային գիտակցութեան դաւանանք մը: Այդ համոզումով ապրել է միշտ ազգը իր զարաւոր կեանքի ամբողջ ընթացքին. «Հայաստանեայց Եկեղեցին է այն միակ հաստատութիւնը, որ կը միացնէ Հայը, կը պահէ Հայուն ազգայնութիւնը, ընկերական կեանքը և կը շնչտէ անոր քաղաքացիական դիրքն ու իրաւունքը»: Ատոր բնազդովն է որ գրեթէ միշտ, իր բնաշխարհէն զուրս ալ, ուր որ հաստատուած է իր գաղութ՝ նախ մտածած է իր Եկեղեցին ու նենայտ հարկին վրայ: Ատոր համար է որ իր Եկեղեցին ազգային է եղած և ժողովրդական. ազգային՝ որովհետև անով արտայայտուած ու պահուած է իր իսկութիւնը և նկարագիրը. ժողովրդական՝ ոչ միայն որովհետև ժողովուրդը, այսինքն աշխարհիկ տարրը կարևոր բաժին մը ունի անոր կառավարութեան մէջ, այլ նաև որովհետև ժողովուրդին կեանքէն անբաժան է ան, իրև անոր ընտանեկան, ընկերական, քաղաքացիական և քաղաքական կեանքի տարածման և իսկութեանց մէջ անոր ամենէն միացուցիչ ազդեցիւ: Այնպէս որ կրօնքը ազգէն կամ Եկեղեցին ժողովուրդէն գատնելու ձեռնակը աղիտաւոր միայն պիտի ըլլար Հայու թեան համար:

Հայ Եկեղեցւոյ այս ազգային և ժողովրդական նկարագրին կազմութեան օգնած են կարգ մը պարագաներ. զոր օրինակ՝ դաւանաբանական պարզութիւնը իր քրիստոնէական հաստատութիւն, որ տւելի աւետարանական է եղած քան թէ վարդապետական: Հայ Եկեղեցին ասոկմերու դարբնոց մը չէ եղած». վարդապետական վէճերէ չէ սերած տարուիլ. իր այս ընթացքը, որ տեսակ մը լայնախոհութիւն չինած է իր մէջ, իրեն թերևս վնասած է ինչ ինչ տեսակետներով, ոչ միայն օտար Եկեղեցիներուն այլ նաև իրմէ բաժնուողներուն հանդէպ թոյլատու ընկելով զինքը, բայց ժողովուրդին սիրտին միշտ մօտ պահած է զինքը:

Հայ Եկեղեցին ռոչ միայն հայը քրիստոնէական պահած է այլ նաև հայը հայ պահած է և ցրուած Հայութիւնը միացուցած է իրարու. իսլամացած, յոյն դաւանութիւնն ընդունած հայեր, և անգլին մեծամասնութիւն մը հռովմէականութիւն ընդունած հայեր կորուսեցան իրև ազգ: Ազգային եկեղեցիէն անջատու մին ուչ կամ կանուխ հեռանալը կ'ըլլայ ազգազայնացումը իրանութեան ատեն կը գրէր այս յաւելուածական գլուխը, իրաւունք կը զգայ իրեն ըսելու թէ. «Ինչպէս երբեմն Անթապի պէս հայ բողոքական կարևոր կեդրոնի մը, նոյնպէս հիմայ, Անկիւրիա, թունդ հայ-կաթողիկ միջավայրի մը մէջ այս երևոյթիւն փորձառաքար խելամուտ եմ»: Օրէնքի մը չափ ընդհանուր նկատուած այն սկզբունքը թէ՛ «ամէն ազգ իր անխառն արիւնով և սեպհական կեդրուով ազգ է», բացառութիւն ունի իրածն մեզի համար. զի հայ ժողովուրդը բազմաթիւ մասեր կան, որոնք մտացած են հայերէնը, և թուրքերէն, քրդերէն և արաբերէն են խօսած, բայց չեն մտացած իրենց հայութիւնը, ընդհակառակն յաճախ

շատ աւելի հարազատ հայ մնացած են, և այս՝ որովհետև շեն հեռացած իրենց Մայրենի՝ Հայ Եկեղեցիէն:

Այնքան հզօր է եղած Հայ Եկեղեցիէն ազգային և ազգայնացուցիչ գորուծիւնը յը Ե. դարէն ի վեր Հայութիւնը իբրև ազիւ, իբրև քաղաքական համայնք սկարացնելու համար Պարսից՝ Բիւզանդիոնի կողմէ արձակուած սլաքներուն թիրախը եղաւ միշտ Հայ Եկեղեցին. անոր գոյութիւնը կամ դատարանական ինքնութիւնը կտրուելով կը հաստատային կտորած ըլլալ ազգն ինքնին: Այդ ուղղութեամբ է որ յարձակումները շարունակուեցան կատարուել յետոյ ևս, և դեռ ցայժմ...:

Իր ազգային նկարագրին և ժողովրդական ոգւոյն մղումովն է որ Հայ Եկեղեցին ինչպէս անցեալին մէջ նոյնպէս և ցայսօր միշտ գլուխ անցած է և կը միջամտէ այն բոլոր ձեռնարկներուն, որոնք ազգասիրական և ազգաշինական բնոյթ ունին. և ազգին գոյութեան պահպանումին և զարգացումին կը ձգտին: Իրականութեան, արուեստից ծնունդն ու բարբառաճումը Եկեղեցւոյ հովանիին ներքև և իր նախաձեռնութեամբ են կատարուած, ազգային ինքնութեան, գիտակցութեան, ազատութեան, և ուրոյն սեպտիկի ծրագրերնր իր մայրական ծոցին մէջ են թխուած: Առանց թէև վնասելու իր դասական ինքնուրոյնութեան և նուիրապետական անկասութեան սկզբունքներուն, Եկեղեցին երբեմն տրամադրուած է համակերպելու պաշտամունքային և ծիսական և նման երկրորդական կէտերու մէջ զիջումներու, երբ իրեն այնպէս թուած է թէ ազգին քաղաքական օգուտը զայդ պահանջած է: Ձէ եղած վերջապէս ազգային մեծագործութիւն մը կամ հայկական կեանքի կարևոր շարժում մը, ուր Եկեղեցին իր դերը ունեցած չըլլալ: Ձեռագրական մատենագրութիւն, սպագրութեան հաստատում և տարածում ազգին մէջ, մատենադարաններու կազմաւորում, գեղարուեստական իրերու (եկեղեցական զգեստք, կահ եւ սպասք, հրսկէն և գորգ են.) զանձարանական հասարակում են., կրթական կեանք, բարեօրրական ձեռնարկներ, ամէնքն ալ Եկեղեցւոյ ձեռքով և անոր քաջալիբրութեամբ կատարուեցան: Մեր աշխարհը ոտից կոխան դարձնող հայ գերիներու ազատագրութեան գոր-

ծին մէջ քիչ չէ եղած Եկեղեցիին մատուցած ծառայութիւնը: Եթէ գրչապիտակներու յիշատակարաններուն մէջ միայն այս տեսակետով պատմաւածները հաւաքուին, կ'ընէ, կարևոր ևս արտասպիտակ տեղեկութեանը պիտի ունենանք այս ուղղութեամբ: Ու իբր նմոյշ այդպիսիներու յառաջ կը բերէ Անկիւրիոյ նախկին առաջնորդներէն Ձէյթունցի Տ. Կարապետ արքեպիսկոպոսի (յետոյ Կաթողիկոս Ամենայն Հայոց) ծածօթ յիշատակարանը: Եկեղեցական բարեպաշտութեան արկերիցներով է որ կրթական դարևորագոյն Հաստատութիւնները, էջմիածնի Ճեմարանը, Իւսկիւտարինը, Արմաշի Դպրեմանքը, Ղալաթիոյ Կեդրոնականը մասնաւոր, գաւառական և թաղական և բոլոր մեծ ու փոքր դպրոցները կրցած են դիմաւորել իրենց ծախքերը, և այս՝ շատ անգամ ի վնաս Եկեղեցւոյ պայծառութեան և եկեղեցականաց քիչ մը դիւր կենցաղին:

Ազգային քաղաքական անկասութիւնն իս կորսնցնել վերջ ալ, ազգը ըստ կարելւոյն օրինակ կանոնաորութեան մէջ պահելու և պահպանելու ճիշդ ամբողջովն ծնունդն է կրօնական և եկեղեցական կեանքին: Մեր իրաւարանութիւնը, որչափ որ կը ճանչնանք զայն հին գրականութեան մէջ պահուած վաւերագրիներով, ոչապի կրօնական նոյնչափ և ընկերային և հասարակական կեանքի խղիղները կը շօշափեն: Մեր կանոնադիրքերը հաւաքումն են կրօնքէն սահմանադրուած օրէնքներու, վարչութիւն տալու համար հայ քրիստոնէական կեանքին: Ու այդ վարչութեան ոգին սահմանադրական եղած է միշտ, վրանդ իր ծագումը առած է քրիստոնէական սկզբունքներէ, որոնք էապէս, հիմնապէս սահմանադրական եղած են միշտ, այսինքն հաստատուած՝ դասակարգային անխտրականութեան եւ ժողովուրդը ներկայացնող տարրերու համագործակցութեան վրայ: Այդպէս եղած է արդարև միշտ, անցեալ դարերու ընթացքին: Մեր Եկեղեցւոյ սեպական ժողովները, նոյն իսկ անոնք որ զխաւորապէս կամ մասնաւորաբար կարողապետական հարցերով դատուեցան, հոգրականութեան և աշխարհականութեան բոլոր ներկայացուցիչներէն կազմուած ժողովներ էին: Այդպէս էր Թուրքիոյ մէջ, Սահմանադրութեանէն առաջ, դեռ Հոգևոր և Գերագոյն ժողովներուն ծնունդ

չտրուած իսկ, հրք Պատրիարքարանի մեծ ժողովները կը բաղկանային, Պատրիարքի նախագահութեան ներքեւ, եկեղեցականներու հետ նաև ամիրաններէ, չիկայիներէ, խոնճարներէ, Ալլըր Գեամալարներու ներկայացուցիչներէ, ևն. և, առնուած անդամներով: Ու 1861 Ազգ. Սահմանադրութիւնը այնքան սրտագին բռնուեցաւ ազգին ընդհանրութենէն, որովհետև իր ինչ ինչ մանրամասնութիւններուն մէջ թէև Եւրոպական բանանցումները կը ներկայացանք ան, բայց իր խորքին, իր էութեանը մէջ բովանդակապէս, այսինքն իր ոգիովը ազգային էր. յառաջ քան հայ ժողովուրդին Սահմանադրական իրաւակարգ մ'ունենայլ ի Թուրքիա, սահմանադրական էր արդէն Հայաստանեայց Եկեղեցին: Ապա կը պարզէ այն կարծիքը թէ Ազգ. Սահմանադրութիւնը, թէև այժմ իրապէս կարօտ բարեփոխութեանց, ամէն տեսակէտով օգտակար եղած է ազգին: Ու եզրափակելու համար այս մասին իր տեսութիւնները քանի մը էջերու մէջ կ'ընդլայնէ ևս միտքը թէ մեր ներքու քաղաքական կուսակցութիւնները լաւագոյնս ծառայած պիտի ըլլային ազգին, եթէ համախմբուէին ազգային Եկեղեցւոյ զաղափարին շուրջը, իբրև ազգային ամենէն կենսական հաստատութեան, իրենց ոյժն ու ուշը ի սպաս գնէին անոր բարեկարգութեան և սուսեղաբոյն զարգացման, համաձայն ուղւոյն Ազգ. Սահմանադրութեան, որ Ազգին և Եկեղեցիին բարեկարգութեան համար մեր ժամանակի պահանջներուն համեմատ առնուած ամենէն լուրջ քայլն է արդարև:

Ի վերջոյ, հակիրճ ակնարկի մը մէջ կ'ըսէ Կովկասի մէջ ևս Հայոց Պոլսոյն թէև Ռուս պետութենէն պարտագրուած, բայց էապէս ճշայնաստանեայց Եկեղեցւոյ աւանդութիւններէն եւ սովորութիւններէն բղխած է, եւ, հակառակ սմանց կարծիքին, բարիք մը եղած անիկա տեղւոյն եւ ընդհանրօր հայութեան համար, և թէ «Կովկասի մէջ, Ռուսաստանն ալ միասին, այնչափ ալլացիդ և ալլաիզու ցեղերու շարքին, միայն Հայ ազգն է որ առանձնաշնորհուս կը վայելէ իր հայ-ազգային եկեղեցւոյն և իր հայ-ազգային կրթութեան գործերուն մէջ, եւ ասիկա շնորհիւ իր հայ-ազգային եկեղեցւոյն»:

Գրքովին վերջին գլուխը «Մտազիր Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան» վերնագիրը ունի. բայց իրապէս կարճ նամակ մըն է ան, ուղղուած ժամանակին Կ. Պոլսոյ Պատրիարքին Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկ. Գուրեանին:

Բարգէն Վրգ., իր եպիսկոպոսանալէն ամիս մը առաջ (1910 Օգոստ. 25) է միայն որ կը գրէ այս նամակը, Գաղատիայէն, որուն առաջնորդ էր այն ատեն, ի պատասխան Ազգ. Պատրիարքարանէն այդ միջոցին Թուրքիոյ Հայութեան ներկայացուցիչ Մարմիններուն և ժողովներուն ուղղուած շքերշարեական հարցաբանի մը:

Վաղուց շատ բարեկամ Հայ Եկեղեցւոյ Բարեկարգական զաղափարին, հանգուցալը յանձար արտայայտած է այդ մասին, անձնական խօսակցութեանց մէջ և հրապարակաւ՝ խօսքով և գրով: Իզմիրեան կաթողիկոսի առջև ալ, նոյն տարին, եպիսկոպոսացման առթիւ երբ խմբովին էլ միածին էինք, ամէնուս ներկայութեանը կարգաց իր այդ ծրագիրը, որ, անշուշտ, ինչպէս կաթողիկոսն ալ յատկապէս կը շեշտէր, ծիսական տեսակէտը միայն կը գիտէր: Մինչև վերջերս ալ, արժողակցութեան միջոցին ևս ստէպ կը յեղիղէր վայն. ամուսնաւոր քահանաները, արժանաւորները անշուշտ, եպիսկոպոսութեան բարձրացուելու նման խորհուրդներ իսկ ունենալով երբեմն երբեմն: Եւ զուցէ սիրտ ընէր յանկարծ գործարհելու զանոնք, եթէ ձերունի վեհին, բուն Աթոռակալին անհամամտութեանը վտանգ չը լինէր, կա՞ խոհուն և խոհեմ հետաետութեան ազգում մը չլզար իր իսկ մէջ:

Պիտի ներէ, սակայն, իր հոգին ինձի, եթէ ըսեմ հոս, ինչ որ քանիցս անձամբ ևս գիտել տուած էի իրեն, թէ բարեկարգութեան մասին իր մտածումներուն մէկ կարևոր մասը գէթ՝ գործին գիտնական իրազգածութեամբը եզրակացուած համոզումներ լինէրէ աւելի, երբեմն անձեռնհաս անձերէ հրապարակ նետուած և երբեմն նոյն իսկ մաւթ նկատումներով շքերշարութեան հանուած կարծիքներ էին. և վտանգ եմ որ եթէ պատահութիւն կամ կարելիութիւն ունենար սկսելու գործարհել ինչ որ խորհած էր այդ մասին, ա՛յն ատեն պիտի համոզուէր թէ ազգին ներկայ վիճակին մէջ մանաւանդ ո՛րքան սխալ պիտի ըլլար հետև...

Թեան նուիրականութեամբ մեր սիրտին հետ կապուած կարգերու կամ սովորութեանց հպիլը:

Զոր օրինակ. շատ կը փափաքէր որ եկեղեցւոյ լեզուն ժողովրդականի վերածուէր, այսինքն գրաբարին տեղ աշխարհաբարը դրուէր. որպէսզի ժողովուրդը հասկնար: Ինչ պիտի ընէինք այն ատեն տառաբաստ հայերուն համար. Թուրքերէնի, արաբերէնի, անգլիերէնի ալ պիտի վերածէինք այսօր այդ լեզուները խօսող Հայերուն համար. ու այն ատեն կարեւոր գիծ մը պիտի եղած չլլայինք արգեօք Հայ Եկեղեցւոյ ազգային նկարագրէն: Բայց միթէ կարելի չէ՞ր գտնացուստ՝ տա՛յ այդ պաշտամունքի մատենները տպագրելով գրաբար, եւ, ըստ պատշաճին, անոնց քով խօսած լեզուներու թարգմանութիւնը պնելով:

Կ'ուզէր, գարձեալ, որ Մկրտութեան, Պատկի, Թաղման, Ձեռնադրութեան կանոնները կոնուէին, ամփոփուէին եւ բարեփոխուէին: Հին Եկեղեցիներէն որո՞նք մէջ սակայն այդ կարգերը աւելի համառօտ են քան մերինները. յետոյ, կարելի՞ է չմտնել պատակաւորի գեղեցկութիւնը եւ խորհրդաւորութիւնը, զոր մեր մէջ ունին անոնք, մասնաւոր ձեռնադրութեան պարագային. քապա, Հաւատքը եւ Բարոյականը ի՞նչ պիտի շահէին այդ գեղեցկութիւնը. Երբ անոնք կը կատարուին զգաստ լրջութեամբ եւ հասկցող եւ հասկցնել կրցող պաշտօնեաներու միջոցաւ, այնքան շինիլ կ'ըլլայ անոնց տպաւորութիւնը որ չնկատուիր երկարութիւնը, թէ քան այն ալ շատ չէ արդէն ըստ ինքեան:

Շատ կը պնդէր որ քահանայութեան առջև բաց թողուին Եկեղեցւոյ բարձրագոյն ստորինները, եւ կուսակրօնութիւնը միայն կամաւոր վանականութեան վերածուի, եթէ փափաքողներ ըլլան: Բայց, այնպիսի օժանդակի մը մէջ, ուր վանքերն արդէն չունէին իրենց նախկին կազմը, եւ շատ ալ հասկնալի էր թէ կարելի պիտի չլլար ա՛լ նոյն կազմով վերստին ունենալ զանոնք, այդպիսի առաջարկութիւն մը պիտի նշլանակէր կուսակրօնութեան Զննում միայն. վտանգաւոր գրութիւն, որուն շատ ուշ էր որ իրազեկ դարձաւ հանգուցեալը, Անթիլիասի Դպրեվանքին առաջին հինգամսակէն յետոյ կուսակրօնական ծրագրի վերագործնելու համար:

Իր միւս առաջարկութիւններուն մէջ կային նաեւ ուրիշ կէտեր, որոնք կրնային կարգադրուիլ սոսկ հայրապետական տնօրինութեամբ, ինչպէս արգարե եղաւ ալ հետզհետէ, եւ որոնց համար չէր արժեր աղմուկներ յարուցանել եւ շարժումներ կատարել ընդհանուր ժողովներու, ուր յաճախ շինելու տենչէն աւելի քանդելու իրձներ կրնան փոթորիլ:

Մեր խոնարհ կարծիքով, մեր Եկեղեցւոյ Բարեկարգութիւնը իր արդէն ունեցած կարգին վրայ զայն հաստատուն եւ կանոնաւոր պահելուն մէջ է միայն: Եւ ատոր համար Բարեկարգութեան ամենէն կենսական պահանջն ու պայանն է հոգեւորական պաշտօնեաներու լուրջ պատրաստութիւնը եւ ազգին մասաղ սերունդը մասնաւորաբար եւ ժողովուրդն ընդհանրապէս կրօնական բարի դաստիարակութեամբ կրթելը: Պէտք է Եկեղեցին քանի՞ր տարին անգամը, եթէ չէ կարելի ընդհանրական, այլ գէթ մասնաւոր ժողովներ գումարէ, վերահասու ըլլալու համար թէ ի՞նչ քայլ առնուած է այդ ուղղութեամբ, եւ ի՞նչ միջոցներ ձեռք աննելու կարելիութիւններ կան՝ եղածը անվթար պահելու եւ աւելի կանոնաւորութեան մէջ գնելու համար: Անոնք որ իր մէջ ճանչցած են լուսարձնութեանց առջև համոզուելու պարկեշտութիւնը ունեցող եւ ուրիշները համոզելէ չլողեող մարդն ու գործիչը, վստահ են թէ, ինչպէս ակնարկեցի վերև, իրեն կաթողիկոս՝ Բարեկարգական գործունէութեան մը գլուխ անցած պահուն իսկ, կամ քիչ յետոյ, շատ բան պիտի փութէր իր տեսութիւններէն:

(Շարունակելի) (9) Գ.

ՍՈՐԶՈՒՄԻՔ ԵՒ ՍՍՍՔ

— Պե՛հ է մարդը դասել ոչ քէ իր բարեմասնութիւններէն, այլ զանոնք կիրարկելու իր յօժարութեանէն: (Լ. Ռ.)

— Հազուադէպ է որ մարդիկ ուրիշներուն մէջ տեսնեն այն բարեմասնութիւններ, որոնցմէ զուրկ են իրենք: (Լ.)

— Մարգա ծաղբելի կը դառնայ ոչ այնքան իր ունեցած քերտիւններուն, որքան չունեցած բայց ունեցալ կարծած բարեմասնութիւններու համար: (Լ.)

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՀՈՎԻԻ ԱՍՏՂԸ



Կը ծագիս իրիկուն
Վաղ այնքան,
Կ'անհնէսիս մինչ առտուն
Ու ճ նոյնքան :

Պաղպաջուն եւ կախարդ
Լո՛յս ցայգուն,
Կապոյսին զըլիւր կաթ
Մի՛նս անուն :

Սարակներ կ'եղարեն
Իրենց շուրթ,
Որ ծիծ ճաւ ու ճ ասեն
Գանձը լուրթ :

Դաւսօրայք, այգիներ
Եւ ամայք,
Քեզ կարծես են ընտրեւ
Մասնուակ :

Ծաղիկներ, դալարիք
Եւ ծառեր,
Գըլուխնին ճեզ պահիկ
Մ'են ծըրեր :

Պուրակներ են համակ
Լուսաթով,
Կ'ըզգեցնուն նոր հըմայք
Սիրաթով :

Դուն լըռած բերդերուն
Հընամի

Կը շողաս՝ շողողուն
Աւելի :

Հոն եղիր թագ, պլասկ
Մարգարէ,
Դիւցազնին ալ փնջակ
Մը կերէ :

Հոլիներ եւ հօսեր
Կ'արբենան,
Երբ ցօյդ է սրվալուեր
Դաւան համայն :

Կը դառնան երբ բոլոր
Հոլի, հօս,
Պերճօրէն դիմաւոր
Անոնց մօս :

Հօսաղին դուն հօսաղ
Անարից,
Ձերգրած լուսասա՛ղ,
Բայց լրուիկ :

Սլրինգն հոն կ'երգէ հեզ
Դէմ դիմաց,
Կը թողուք սիրակէզ
Երկու լաց :

Ձոյգ սրբինգ, զոյգ արցունք,
Ո՞ր մէկուն
Ունկընդրեն հօս, բարձունք
Շրաւուն :

1934, Աթէնք

Ի.Ե.ՈՆ ԷՍԱՃԱՆԵՍՆ



ՆԵՐՍԷՍ ԱՃՏԱՐԱԿԵՑԻԻ ԲԱՆԻ ՄԸ ԿՈՆԳՐԱԿՆԵՐԸ

ՆԵՐՍԷՍ ծառայ Բրիտանիա եւ անճասանելի

Շնորհունակ Սահակ սրբազան եպիսկոպոս, առաջնորդ Ատրպատականայ Հայոց: Ընկալա՞ք զԵրեսին գրութիւնսն ձեր. երկուքն ի 23 յունիսի համարօք 61 և 62, և երրորդն ի 1 հոկտեմբերի համարաւ 92 յամին անցելոյ. առ որս ծոնուցանեմք ձեզ, թէ յազազս թոյլ տալոյ ձեզ շինել ուսումնարան ի Քաւրէզ, որոյ վասն ստորագրեալ են ազգասէր անձինք 500 թուման, և զընեալ ևս էք զտեղի շինութեան ուսումնարանին 120 թումանի: Բայց թէ այսպէս և թէ այնպէս շատ շտապաւ էք սկզբնաւորեալ, բայց զիմա՞ր ունի ընկալնուլ զվախճան, մեզ և ձեզ յայտնի ունի լինիլ:

Յազազս անբաւականութեանց ձերոց զթարգմանէն Հիւպատոսին Ռուսաց Յովսէփ Խանէն Մովսիսեանց զուք զանապան անբաւականութիւնս գրէք, իսկ յայլոց ըզգանապան բաւականութիւնս լսեմք. ոսոկ բանիւ ո՛չ է կարելի զովի կամ պարսաւել, այլ պարզ բացայայտութեամբ զործոցն մարթ ձեզով կամ պարսաւել:

Յազազս մնացեալ կայից յետ մահուան Նիկողայոս եպիսկոպոսի, որոյ զցուցակն առաքեալ էք ստորագրութեամբ և ներկայ եղեալ անձանց, նաև զօրինակն յայտարարութեան Մուսթամիրու քահանայից և ժողովրդոց, թէ Յովսէփ անուս սպասաւոր Նիկողայոս եպիսկոպոսի գրեանի ի վասն թաղղէտի Առաքելոյն ի ժամ մահուան նորա ի ներկայութեան ոմանց քահանայից և ժողովրդոց հանեալ է յեկտտանէ նորա զփոքրիկ հուշրի մի, յորում եղեալ են մուրհակք և մուրհակագիրք և հաշուետումարք հանգուցելոյն, գրեմք ձեզ պահանջել ի յիշեալ սպասաւոր Յովսէփէն զհուշրին, զմուրհակ և զհաշուետումարս, զործակցութեամբ այնպիսի նշանակեալ ի մէնջ անձանց, և որ ինչ ի յայտ գայնք, ծանուցիք մեզ զթուոյ և զգումարաց մուրհակայ և հաշուետումարին, զի և մեք ըստ այնմ անօրինեցուք վասն բոլոր մնացեալ յետ վախճանի նորա կայից և գրամոց: Գրեցաք

և հիւպատոսին Ռուսաց ցուցանել ձեզ օգնականութիւն ի հարկաւոր դէպս:

Որովհետև ամբ 1851 արդէն աւարտեալ է և սրբազնութիւն ձեր չունիք դեռ եւս ծանուցեալ մեզ զհաշուոյ ելումախց յանձնեալ ձեզ վանից և վիճակին, ուստի գրեմք՝ առաքել առ մեզ զմանրամասն հաշիւ նախ արդեանց յառաջացելոց ի ջերմեռանդն հոգեկան նուիրանաց ժողովրդոց, ի կալուածոց և կամ որոց և իցէ արդիւնատուութեանց յանուն ընդհանրական պատրիարքական Սթոռոյ ամենայն Հայոց սրբոյ Թշմիածնի, և յանուն վանից Սրբոյն Խաչդէտի առաքելոյն, և ապա զհաշիւ ծախուց թէ ի վերայ որոց իրաց որքան ծախսազնացութիւն եղև: Յայտնել նաև զթուոյ որքանութիւն միաբանից վանիցն, թէ ո՞րքան են վարդապետք կամ արեղայք, սարկաւազուէք, զպիրք, ծառայք, ևայլն, և ո՞րն ի նոցանէ զի՛նչ ոսճիկ ստանայ ամսական կամ տարեկան, վասն զի թողդէոս եպիսկոպոսն յայնչափ հեռաւորութենէ միշտ առաքէ զիրն հաշիւ և զայս կարգ պահել ըստ ամէ առ ի տալ զհաշիւ: Պատրիարք Կաթողիկոսին և Սինօզին էլմիածնի: Գրեմք սրբազնութեան ձերում և զայն, զի զայս հաշիւ պահանջեալն միօք ի ձէնջ կազմեալիք ի ներկայութեան ընտրեալ անձանց վասն զործակցութեան ձեզ և ստորագրութեամբ նոցա առաքեսցիք առ մեզ:

Եօրէ անտի կարգելոյն զձեզ առաւնորդ Ատրպատականի չունիմք ստացեալ ի ձէնջ զցուցակ կայից եւ անօրոց Սրբոյն Թաղղէտի Առաքելոյ վանից, և ոչ զցուցակ տանց ժողովրդոց հանդերձ նշանակութեամբ անուանեց արուսաց և իրաց, որոյ վասն գրեմք ձեզ առաքել մեզ զյայտնի ցուցակ, և վասն թուոյ ժողովրդոց տանց և անձանց ժողովրդականաց:

Յամի ազգական 1301, և փրկչական 1852, ի մարտի 7, ի Թիֆլիզ:

Կաթողիկոս ամենայն Հայոց
հմր. 85 ՆԵՐՍԷՍ

ՆԵՐՍԷՍ ԺԱՌԱՅ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ

Շնորհաշուք Սահակ եպիսկոպոս Առաջնորդի նախապատու գմբխից Սրբազան Առաքելոյն Քաղզէսոի նախկին Լուսաւորչին շատոց և վրձակի նորա ողջոյն քրիստոնէական նուիրման և ծանուցանեմք, զի գրուածին ձեր ի 20 սօղոսոսի համարու 41, ընկալեալ ի 11 սեպտեմբերի հանգերձ եղելովքն ի նմին ի սոււմար արդեանց մտից և ծախուց սուրբ գմբխից՝ որպէս գրեցեալն է ի մտտեղին արդեանց սկսեալ ի 1851, մարտի 23, մինչ ց20 Սօղոսոսի օր գրուածին ձեր համարու 91, ի նմին 1852 ամի: Յուրում հաշուեմատեղի արդեանց նշանակեալ գտանին արդիւնք նուերանաց յանուն վանիցն վրձակային ի ժողովրդոց Սուրբ Սասունածածին եկեղեցոյ գանձանակ և նուիրանք, Սուրբ Սարգիս եկեղեցոյ Շիրաքայ (այժմ՝ Լիւաքայ) թաղի և գիւղօրէիցն Մուսամբարոյ, Ալշամուքայ և Սոհրուայ: Խոյսյ գլխակի գիւղօրէից Սէյդաքայ, Խոյսյ Մահալլայի վոսայ, Մակուսայ հանգերձ նորուն եկեղեցական գանձանակ և, Քիշմէլ Քափայի Ղարանոյ, վանքի ժողովրդոց տնտեսարկն և գլխահարկն: Սալմասուս վրձակի երկու ամառայ արդիւնք գիւղօրէիցն շափաքանայ (այժմ՝ Հոֆթուան), Փայսաճակայ, Սուրբի, Հին քաղաքի Սալմասոսոյ, Ղազասարայ (այժմ՝ Ղալասար) Խղճայի, Ախտահանայ Մահլամ գիւղի, Գրիշկայի Շէյթանովայի, Ղարաքաղայ, Սառնայի, Խոսրովայի, Ուլայի: Խիւանուսայի գիւղօրէից եղելոց ի ձեռս քրթաց Սարամէրի, Վարդանայ, Ռաշկիրանայ, Հովատարայ, Կիրանայ, Այէնանայ, Յափաքայ, Գերիկայ, Բրիշխորանայ, Ճարայի, Հասփէշայի, Քարիկայ, Ալանիկայ, Հախվերանայ Որմու վրձակի նախիջեան Քափայի, Ատայի, Խանիշանայ, Սուրբղան, Հասարի, Շիրաքայի, Ղարաճախուայ, Իքրիաղանայ, Խալուայ, Գեարդարատայ, Մամուու Սանայ, Ղարայ գեղ հասարայ Ղղճայի, Զէյնալուայ, Ջարբաղայ, Յաթայի խանի, Բատրուրի Յազիրէկուի, Նասնայ Մէլլաւայ, Ռահայի, Թազեալուայ, Աղճաղաքայի, Գիբուճաթարայի, Քիւքիլայի, Քալանիշայ, Սարգարու, Ղարաղանայ: Նակ Սուլզուշայ և Սովուղբուլաղայ նահանգի գիւղօրէից, Նաղատայ, Մահմատիարայ Մի-

րաքայ, Կոննովայ, Ջագեանայ, Քեարվանսարայի, Ռախտախանայի Ջղարեկուայ, Սովուխբուլաղայ, Դարաշակայ, Մեանասաքայ: Ղարաքերանայ: Մարաղալու քաղաքի և գիւղօրէիցն Փէշրովայի, Ղալաճաղայ, Աղանալիի, Սուղբարխանայ: Ի վրձակի Ղարատաղայ ժողովեալ յամի 1851, ի ձեռն Տէր Յակոբ քահանայի ի գիւղօրէից Վէնանայ, Սեանողայ, Ամրատուլայ, Քարաղլուխայ, Սղընայ, Ալշաֆայ, Ալշաֆայ, Նուրաշենայ, Արմատաքայ, Ռիւկէլտարայի, Բերտինայի, Ասրիանայ, Իսարայի, Նիփեւլայի, Միփիտի, Շրվանայ, Մամատարուանայ, Ղարակիւնայ, Կիրմանաքայ, Սղընայ ի վերին Ողանայ, Մալքեաթայ, Ողայի, Ռաշլուայ, Սանակահանայ, Ղշաղայ, Ուրկիթուանի և Աղաշանայ: գումարք անեանայ քաղաքաց և գիւղօրէից այսոյիկ շարակարգեցելոց 115, և արդիւնք յայսոյնէ ամենեցունց հինգ հարիւր տասն և երեք թուաման ինն հազարըեսն տասն և ութ շահի, որոց ժամանակն սկզբնուորուեթանց գրեալ էք յամի 1851, մարտի 23. ալ թէ յորմէ ժամանակէ յետէ գոյացեալ արդիւնք և մինչև յո՛ր թիւ, որ՛ոյ ամսոյ կամ որո՛յ ամի, 1851 կամ 1852 ամի լցին ստացեալք, ոչ գոչ նշանակ: Նոյնպէս ևս նշանակեալ գտանին իւրաքանչիւր քաղաքաց և գիւղից գումարք արդեանց՝ առանց նշանակեթեանց նուերողաց նոցուն անձանց, ըստ որոյ այսպիսի հաշուեցուցակօք չին կարող ընթերցողք հաւատալ արդարութեանց անբացայտ գրուածոց, որպէս օրէնն է կանոնաւոր հաշուագրութեանց:

Նոյնպէս ևս գումարք ծախուց գրեցեալ գտանին՝ սկզբնաւորեալ լինելոյն յեւանելոյն ձեր յՅմիածնայ յամի 1851, Մարտի 23, որպէս և գումարքն արդեանց առանց օրաթուոյ ամսոց, և առանց որքանութեանց չափուց կամ կշռոց գնեցեալ իւրացն միայն անորչ անորչ անուամբ իւրացն և որքանութեամբ գնոցն գումարաց՝ որոց բովանդակութիւն գրեալ գտանի չորս հարիւր եօթանասուն և վեց թուաման երեք հազարըեսն և երեք շահի:

2. Ցուցակ տնտեսարաց՝ և անուանց արուաց և իւրաց քաղաքաց քաղաքաց և գիւղօրէից՝ բացի Վարաղալու նահանգի եղելոցն:

3. Ցուցակ կալուածոց վանից Սրբա-

զան Առաքելուն թաղդէոսի և արձանագրոց վախուռ նամակայնն գտանեցելոց, որովք նշանակեցեալ կառուածոց՝ ոմանք գոյով տիրապետեալ յօտարաց վասն անհոգութեանց անցեալ վիճակաւորաց՝ դուք որպէս զրէք ձերով աշխատութեամբ և շնորհօք Համագործակցաւ արքայ որդւոյն վերադարձուցեալ զոմանս զայլսն և յուսայք վերադարձուցանել շնորհօք նորուն բարձրութեան արքայորդւոյն:

Շարունակեալ էիք ընդ վերնօղն եւ զայն ի անցեալ ամի գանձանակադարան Սրբոյ Էջմիածնի Սուբ Աստուածածին եւ կողեւոյ թաւրէժ քաղաքի 72 մանէթ ուկէս: Առաքեալ էք ի սինօզն Էջմիածնի եւ չէք ընկալեալ ցայն վայր գրութեան ձերոյ դուք կամ հասարակութիւն քաղաքի ըզգրութիւն սինօզի վասն միատուութեան:

Ճակել էր կարկահարութիւն սերմանեաց վանքի զիւղին և այլոց, բայց զի երկնային կառավարութեան են գործք մնայ մեզ և ամենայն սերմանացանից փառաւորի զսուրբ կաման Աստուծոյ:

Յազգաց նեղութեան հալկազանց վասն պահանջողութեան զօրացն կարօտիւք գամենապօր զօրութիւնն Աստուծոյ մաղթել: Յօժարակամ համաձայնելն պատուարժան առաջաւորաց մերազանց վասն ուսումնարանի մանկանց իւրեանց հաստատելոյ զընկերութիւն նուիրամտոցն ազգասիրաց՝ յոյժ զուարճալի գործ է ախորժաւուր, և յամողեսցէ Աստուած հաստատուն կամօք կալ ի նմին առաքինասիրութեան ըստ այնպիսի աստուածագրեցիկ բարեգործութեանց իւրեանց ընտրել զվից անձինսն և արձանացուցանել իւրաքանչիւր յօժարակամ նուիրանաց գատորագրութիւնն ըզմասաւ ամելով հանապաղ յիմաստուն խորհրդածութեամբ, թէ յոյս ամենայն բարութեան ազգի հայոց կախեալ գտանի միայն ի վերայ լուսաւորութեան մտաց բազմութեանց հարստաց և աղքատաց ուսմամբ և զիտութեամբ բուսականաւ ի ճանաչել ամենեցուն զգար և զբարի իւրեանց անձնական և համագրական:

Գնացաք զԱստուծոյ յաղագս մեծ խնամակալութեանց նորա նասրազին շահին պարսից և ազատելոյ զկեանս նորա ի մեքինայից շարահար թշնամեաց կենաց նորին և ամենայն միաբանութեամբ մերով

փառս տալով մեծ ողորմութեանց Տեառն Աստուծոյ վասն պահպանելոյ զհասարակաւ օգուտ կեանս մեծապօր շահին նաև զամենասիրելի կեանս Հայամալի Դովլայի իշխողին Ատրպատականի որ իւրով աստուածապարզ և խնամակալութեամբ առատացուցեալ զիւր ողորմութիւն ի վերայ անայցելու ազգիս Հայոց բարեհաճեալ է յուսադրել զսրբաշնութիւն ձեր և զամենայն հայազգի հպատակսն իւր վերականգնել զուսումնարանն սկզբնաւորեալ ազգական խորհրդակցութեամբ իւրով առատաբաշխ գանձարանական արդեամբք առ որ և մէք ոչ անհոգացուք մատուցանել ի ժամանակի նորուն բարձրութեան զմեր շնորհակալութիւն հանդերձ օրհնութեամբ:

Յատուկ շնորհակալութիւն ևս նուիրեմք մերուծ օրբազնութեան վասն ի Սալմաստ սկզբնաւորեալ ուսուցչութեան մանկանց հայոց:

Պարգեքն ձեզ բարեգութ Շահպաղայի Առաքել տղայն եհաս առ մեզ զօր ունիւմք պահպանել որպէս որդի Սրբոյ Եկեղեցւոյ Հայոց:

Ի ցուցակին անուանց քաղաքաց և գիւղօրէից Հայոց տանց և անականաց արուսաց և իւրաց գրեցելոց ի 1 Յունվարի յայսմ ամի. թիւք քաղաքաց և գիւղօրէից հայոց շարակարգեցելոց ձիօք ըստ իւրաքանչիւր անուանի: Թիւք քաղաքաց և գիւղից բովանդակին 129:

Իսկ ի ցուցակին շարակարգեալ էք ըզքաղաք և զգեօղ յորոց ստացեալ էք ըզնուիրանս վանկական թիւք ամենեցուն այնոցիկ նշանակեալ գտանին 115. որոց ի կարգէ գրեցեալքն ի հաշուացուցակին ազգահամարութեանց քան և երեք քաղաք կամ գեօղ չեն նշանակեցեալք ի հաշուացուցակին յորոց ստացեալ գրէք զարդիւնան: Նոյնպէս և տասն և երկու քաղաք կամ գեօղ ի կարգի նշանակեցելոցն վասն նուիրանաց ստացելոց ի նոցանց և ոչ գտանեցան ի կարգի: Նշանակեցելոցն և ցուցակին ազգահամարութեան տանց և արուսաց և իւրաց:

Որոց աղագաւ վասն ձեր զիւրաւ տեղեկութեան ի վերայ միում թերթի զանուանսն քաղաքաց և գիւղից շարակարգելոց ի ցուցակին վասն իւրաքանչիւրան ի նոսին գտանեցեալ տանց արականաց և իւրականաց անականաց իւրաքանչիւրոց՝ իւ-

րաքանչիւրոց ի ներքոյ կամարաց գրկի մի առ մի զանուանան 129 քաղաքաց և զիւզից, նոյնպէս և զանուանան քաղաքաց և զիւզից գրեցելոց ի ցուցակին յորոց ստացեալ գրին արգիւնքն 115 քաղաքաց և զիւզից՝ որոց տասն և երկու քաղաք կամ զիւզ ոչ գտաք մեք ի կարգի 129 քաղաքաց և զիւզից գրեցելոց ի ցուցակին վասն ազգահամարութեանց զայնոսիկ ոչ գտանեցեալսն ի ներքոյ իւրաքանչիւրոցն վերակրիւնեալ զանուանան քաղաքաց կամ զիւզից հանդերձ նշանակութեամբ թուահամարացն կամ նոմերալոցն ի ներքոյ որոց զըրկեցեալ գտանին ոչ գտանեցեալքն ի կարգի միտն կամ միւսուն:

Որոց աղագու հարկաւոր համարեալ լինի բացայայտել թէ ընդէ՛ր իցեն քսան և երեք անուանք քաղաքաց և զիւզից ոչ գրեցեալք ի հաշուամատենին 115 քաղաքաց և զիւզից յորոց ստացեալ գրէք զարդիւնսն: Կամ ընդէ՛ր իցեն ոչ գրեցեալք ի կարգի 129 քաղաքաց և զիւզօրից որոց թուարկեալ գտանին յիւրաքանչիւրսն ի նոսին հայազգի ընահչոց տունք և արականք և իւականք որոց տասն և երկու քաղաքաց և զիւզից յորոց գրէք ստացեալ զարդիւնսն ոչ լինին գրեցեալ ի ցուցակին ազգահամարութեանց տարակուսեցուցանեն, թէ ըրենահչաց ի նոսին հայազգեաց որքանութիւն տանց և իւրաքանչիւրոց նոցուն արականաց և իւականաց իցեն մնացեալք սոսանց բացայայտութեանց: Նոյնպէս և քսան և երեք անուանք քաղաքաց և զիւզից ոչ գուով գրեցեալք ի կարգի 115 քաղաքաց և զիւզից յորոց ստացեալ էք զարդիւնսն՝ տարակուսեցուցանեն զտեսողսն այսպիսի զանազանութեանց հաշուացուցակաց՝ թէ արդիւնք այնոցիկ 23 հիւզօրից գտանին անհետացուցեալք:

Յամի ազգական 1301, եւ փրկչական 1852. Նոյեմբերի 14. ի Ս. Էջմիածին:

Կարողիկոս Ամենայն Հայոց
Հմբ. 375
Ն ԵՐ Ս Է Ս
Հրատ. Կ. Յ. Բաւադենան

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Վ Ա Խ Ե Ր Ա Գ Ի Ր Ն Ե Ր Պ Է Ր Մ Ա Ս Է Լ Է Ր Մ Է Ն Ի Ս Մ Ա Ս Ի Ն

Բ.

Սօքն էլ Առաջայն քաղեով նախորդ յօդուածին մէջ թարգմանութիւնը տուած էի Հաֆլը խալիֆայի կողմէ Պէհրամ էլ էրմէնիի ուղղուած ա՛յն պաշտօնադրին, որով եզրպտոսի գահակալը կարգ մը պայմաններ կ'առաջարկէր հայազգի պաշտօնադուրի վէ՛ն զիրին եզրպտոս վերադարձը արտօնելու համար և միւս կողմէ կը մերժէր զէպի Հայաստան (Թէլլ Պաշիբ) ազատ անցք տալ Գահիրէ գտնուող եւ Պէհրամի հետ ազգակահանութեան կապ ունեցող հայիրուն և անոնց հետեորդներուն: Կ'երևի, թէ նոր զիմումներու և թերես արտաքին միջամտութիւններու ու ազդեցիկ բարեխօսութիւններու վրայ խալիֆան վերջապէս գոհացում տուած է հայ վէպիրի խնդրանքին, որովհետեւ Պէհրամի եզրպտոս մուտքը արտօնող և անոր ազգականներուն Հայաստան վերադարձը թոյլատրող զոյգ մը ապահովութեան թուղթերու (աման) պատճէները կը գտնուէր Գալպաշանտիի գործին մէջ: Առաջին ապահովագիրը, որ Պէհրամ էլ էրմէնիի ուղղուած է, հետեալը բովանդակութիւնը ունի. (ՏԵՍ Սօքն էլ Առաջ, հատ. ԺԿ. էջ՝ 325):

«Յանուն զթած և ողորմած Աստուծոյ: Այս է թուղթ ապահովութեան (աման), որու գրութիւնը հրամայեց Աստուծոյ ծառան եւ իրերկին (վիլիուլլան) ու հաւատարմացներու հրամանատար Ապտիլ Մէհիտ Ապուլ Մէյմուն էլ Հաֆլը Լիտինիլլահ

Առ գերընտիր, զօրացեալ եւ յաղթական հրամանատար, ոյժ և արե խալիֆայութեան, թագ և մանակ կայսրութեան, պարճանք հրամանատարներու — Հաֆլըական Պէհրամ.

Դուն վտտահօրէն ապահովուած ես բարձրեալն Աստուծոյ պաշտպանութեամբը, Անոր առաքեալն ու մեր նախածնողը, Մուհամմէտին և մեր նախահօր՝ հաւատացեալներու հրամանատար Ալի Պլին Ապու Թա-

լիտի պաշտպանութեամբը (Աստուծոյ օրհնութիւնն ըլլայ այս երկուքին վրայ), ինչպէս նաև հաւատացեալնհրու հրամանատարին (՝) պաշտպանութեամբը՝ բուն անձկոյ, ինչքերդ, ընտանիքիդ եւ մորող կացութեանդ(՝) վերաբերութեամբ: Զարիք պիտի չպատահի եւ ոչ ալ գէշութիւն պիտի հասնի քեզի: Սպանութեան դիտում պիտի չըլլայ քեզի դէմ, ոչ ալ շնորհ եւ երախտագործութիւն, գերադասութեան եւ մեծարանքի, անձի պահպանութեան, կնոջ ու ընտանիքի պաշտպանութեան եւ մերձակայ ու հեռակայ վայրերու մէջ յարգանքի սովորոյթին դէմ օրինակացութիւն չպիտի գործուի քեզի նկատմամբ որքան անոն որ Ալիական(՝) պետութեան հանդէպ հնազանդութեան հակումը ունիս, անոր կողմնածուրթեան պայմաններուն համաձայն կը գործես, անոր բարեկամներուն բարեկամ եւ թշնամիներուն թշնամի կը մնաս եւ կը շարունակես գոհացում տալ անկեղծութեանդ: Արդ, վստահէ՛ ներկայ ապահովութեան վրայ, անոր ապուխէ՛ եւ պարտականութեանը ապաստանէ: Գրածիս երաշխաւոր եւ վկայ է Աստուծո՛ւ: Միայն Աստուծո՛ւ է յաջողութիւնը հաւատացեալներու հրամանատարին, որ Անոր կ'ապաւինի եւ առ Ան կը դառնայ»:

* * *

Իսկ Պէհրամի ազգականներուն եւ հետեւորդներուն ուղղուած ապահովութեան թուղթը հետեւեալն է. —

«Այս է թուղթ ապահովութեան, որու գրութիւնը հրամայեց Աստուծոյ ծառան եւ սիրելիին(՝):

Առ Պասիլ ու Զարգան(՝) եւ անոնց քեռորդի Պէհրամ(՝), առ անոնց վարիերն ու աղբակները, անոնց հոգածութեան ենթակայ ստորագաս անձերն ու հետեւորդները(՝):

Բովանդակութիւն. — Դուք խուռնամբոյս բազմութիւնը երբոր խմբովն ուղղուեցաք եւ եկաք դէպի (մեր) պետութիւնը, երբոր անոր շուքովը հովանաորուեցաք եւ հոն գաղթեցիք, շնորհաձիր երախտիքը ձեզ պարփակեց եւ առատահոս բարիքն ու ճախ շնորհը ձեզ ողողեցին: Դուք կատարեալ յարգանքով եւ մասնայատուկ այլ ոչ սովորական հոգածութեամբ պարուրուեցաք, եւ առատ բաժին ունեցաք ձեզի ի նպատակապետ թռչակներէն եւ յատկացուած աւատներէն: Այսու հանդերձ փափաք կը յայտնէիք ձեր երկիրը ետ երթալու եւ հայրենիք վերադառնալու՝ ձեր ետին ձգած անձերուն դարձնելով ձեր հայեացքը: Դուք քարոզներէն մեկնեցաք վասի առիթով: Այժմ հաւատացեալներու հրամանատարը ապահովութիւն տուած է ձեզի: Արդ դուք ապահովուած էք բարձրեալն Աստուծոյ ապապանութեամբը, Անոր առաքեալն ու մեր նախածնողը Մուհամմէտին եւ մեր նախահօր՝ հաւատացեալներու հրամանատար Ալի Պլին Ապու թալիպի պաշտպանութեամբը (Աստուծոյ օրհնութիւնն ըլլայ այս երկուքին վրայ), ինչպէս նաև հաւատացեալնհրու հրամանատարին պաշտպանութեամբը՝ ձեր անձերուն, ընտանիքներուն, ինչքերուն եւ այն բաներուն վերաբերութեամբ, զորս կը պարփակեն ձեր ձեռքերը, կ'ընդգրկէ ձեր սեփականութիւնը եւ կը պարունակէ ձեր շրջափակը: Այս բաներէն մէկուն մասին գէշութիւն կամ ո եւ է տեսակ վտանգ պիտի չըհասնի եւ ո՛չ ալ չարիք պիտի դալի ձեզի: Հարստահարութեան երկիւղ պիտի չունենաք, չարակամութիւն պիտի չգործուի ձեզի դէմ, ոչ ալ ձեր կանոններէն մէկը պիտի այլափոխուի կամ սովորոյթներէն մէկը պիտի ջնջուի: Դուք պիտի շարունակեք ըստ սովորականին պահել ձեր թռչակներն ու աւատները, որոնց մասին գեղջ եւ զբրկանք պիտի չըլլայ ձեզի: Այսպէս պիտի ըլլայ, եթէ փափաքէք բնակիլ պետութեան հովանիին տակ: Իսկ եթէ գերընտիր համարէք ծովի բացման պահուն ձեր երկիրը վերադառնալ ինչպէս որ փափաք կը յայտնէիք, այդ պարագային ներկայ ապահովութիւնը (ի զօրու) պիտի ըլլայ ձեզի, մինչև որ երթաք յարգանքով պարփակուած եւ հոգածութեամբ ուշադրուած: Այս ամէն

(1) Այսինքն Հաֆիզ խալիֆային:
 (2) Իմա՛ Ռաբուտթիւն:
 (3) Ճաթիլիան շրջանին եղիպտոս պաշտօնապէս կը ընտելէր օրի աղանդին: Այլ պատճառով Պիտական կը իջէ տէրութիւնը:
 (4) Գաղաշանափի կողմէ արտագրուած պատճէնին մէջ խալիֆային անուոր է յիշատակուած:
 (5) Զարպա յատուկ անուրը աղաւաղում մը կը թուի ըլլալ:
 (6) Վերոյիշեալ Պէհրամ մեծ Պէհրամի եղբոր թոռն է:
 (7) Տառացորէն՝ անոնց չուանը թւնողներ:

յանձնառութիւններու մասին պէտք է գործադրութիւն ըլլայ ձեզի: Այդ մասին ձեզի ապահովութիւն եւ երաշխաւոր է Աստուած եւ Ան բաւական է իբրև վկայ:

Գահիրէ

ԳԻՌԴԻ ՄԸՍԲԼԵԱՆ

ԼՈՒՍԱԲԱՆՆՈՒԹԻՒՆ ՄԸ

ՅՈՒՆԻՍԻՍ 5րդ ԵՒ 6րդ ԿԱՆՕՐԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԱՌՔԻՒ

Գրիգոր Բ. Վկայասէր կարողիկոս 1075 ին Եգիպտոս այցելեց եւ յաջորդ տարին իր Գրիգորիս Բեռոդին արեպիսկոպոս կարգեց սեղույն հայոց, Այնուհետեւ հայոց քիւր շուտով անցաւ Եգիպտոսի մէջ՝ Կիլիկիոյ մարզերէն հոն գաղթողներով: Գրիգորիս ունէր երեք եղբայրներ, Վահրամ, Ապիրոս եւ Վասակ: Ասոցմէ Վահրամ եւ Վասակ եւս, իրենց եղբոր պատեօսավարութեան միջոցին կամ քիչ յետոյ, եկան Եգիպտոս, եւ պետական ծառայութեան մէջ յաւաքացան: Վահրամ Արաբ պատմիչներուն յիշած Պեհրամ Թախէտլլանն է, որուն մասին խօսուած է այս եւ նախորդ յօդուածներուն մէջ. իսկ Վասակ զինուորական բարձր ստիճանով կը մնար Սալիսայ կողմերը, հին Թեբէի մօտ, ուր աւելի բազմաթիւ էին հայերը, եւ հոն, Ռոստովանի ապսամբութեան ատեն, դաւի մը զոհ գնաց: Ապիրոս մնացեր էր հայրենիք, ի զուրս իրենց քնսանկան ժառանգութեան: Սա ունէր հինգ զաւակներ. Շահան, Ներսես, Վասիլ, Գրիգորիս եւ Մարիամ: Ասոցմէ Գրիգորիս եղաւ ապա Գրիգոր Գ. կարողիկոս, Ներսէս՝ Շնորհալի հայրապետ. իսկ Մարիամ մայրն է խալիժային երկրորդ նամակին մէջ յիշուած «Պասիլի եւ Զարգալի» եւնոսրի Պահրամին: Հետեւաբար եւ Պասիլ եւ Զարգա՝ Շնորհալիի Վասիլի եւ Շահանի եղբայրներն են նոյն իսկ, որոնք իրենց հօրեղբայրներուն, Վահրամի եւ Վասակի մօտ գացած էին Եգիպտոս: Շահան, որ ի պատմութեան կը յիշուի Նաե իբրև Զօրավար, հաւանական է որ արաբներուն մէջ Զարգա կը կոչուէր անուան աղաւաղումով:

Կ. Խ.

Հ Ա Լ Է Պ Ի Հ Ո Ղ Ե Տ Ո Ւ Ն Ը

(ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ)

Սալիպէ Թաղի արեւմտեան ծայրին վրայ եւ Ս. Բառասունն Մանուկ եկեղեցիէն հարիւ հարիւր քայլ հեռու Կինարկութիւն մըն է Հալէպի մէջ, որ անյիշատակ ժամանակներէ ի վեր եղած է իջևան մը բոլոր այն ուխտաւորներուն, որոնք Հայաստանի եւ Փոքր Ասիոյ եւ Կիլիկիոյ ամէն կողմերէն Երուսաղէմ կ'երթային ու կը վերադառնային, երկրպագելէ յետոյ Ս. Գերեզմանին առջև:

Հալէպ քաղաքը ո՛չ իր մէջ, ո՛չ ալ մօտաւոր շրջականերուն վրայ հայկական ունէ վանք չի յիշեր. եւ սակայն Հալէպի Հոգեւտունը կրնանք նկատել վանական հաստատութիւն մը, ո՛չ սակայն բառին տառական իմաստով. այսինքն վանք մը իր վանահայրով ու միաբաններով, իր այգիներով ու արտերովը եւ քիչ շատ մտաւոր աշխատանքով: Հոգեւտուն դարերէ ի վեր գոյութիւն ունեցած է պարզապէս իբր հոգեւոր պանդոկ, հանգիստ տալու վերէն կամ վաճէն հոն հաննող ուխտաւորներուն:

Հոգեւտան արդի վիճակը, զրեթէ անփոփոխ, աւելի քան երեք դարու հնութիւն ունի միայն. ան, սակայն, շատ աւելի հին դարերու մէջ գոյութիւն ունցած է, պարզ այն փաստով՝ որ հնագոյն ժամանակներէն սաղին մարդկային հեղեղ մը, հայ աշխարհէն, զմայլելի պաշտումով մը եւ ի գին ծանր զոհողութեանց, անցած է Միւծ եւ Փոքր Հայքի բարձունքներէն, մտած Կիլիկեան լեռանց միջով, քալած է Սուրիոյ առաջապաններէն եւ ուխտի դասած Գրիստոսի Ս. Գերեզմանին եւ հայ Երուսաղէմին:

Հոգեւտան սկզբնական շինութեան պատմութիւնը արտաքին աղբիւրներէ յիշատակուած չէ, որքան գրեթէ. բայց կայ ներքին վաւերական աղբիւր մը որ կը մտա մինչև այսօր եւ որմէ յայտնի կ'ըլլայ որ ան կառուցուած է 1624ին Գրիգոր Ե. Գանձակիցի Պատրիարքի (Պարնոսէր) օրով, ըստ հետեւեալ արձանագրին.

1. — 1624. «Ջառաջնորդութիւն. Սբ. Աթոռն. Եմի. Գրգր. Արքէպիսի. կամօն Այ. շինեցօ Հպտոնս. սբ. Եմի. Յշկ. Սբյն. Յկրյ.

ևւ յշկ. Վանցի խնյ. Ղարջիին. որդն. Թմջիին. Դիւնիին. եղորն Յովատէփին որդն. Ամիրխնին. Սարուհիին. և թռնեղինց (?) Գոթիին Սաքնարին (?): Մարիամին. Եղարին. Ղարջիին. Թնն. ՌԿ (= 1624) ։

Զարմանալի է որ Աստուածատուր վրդ. Տէր Յովհաննէսիանց 1868ին Հալէպ հանգրիպելուն չէ՛ տեսած պատմական մեծ արժեք ունեցող այս յիշատակարանը և կամ տեսած ու լման չէ կրցած կարգաւ, չէ յիշատակած զայն իր — Կարճ ճանապարհորդութիւն յԱսորիս — շահեկան ուղեգրութեան մէջ (Սօժ. 1868 էջ 229 ա), ուր բաւական մանրամասնութէն կը նկարագրէ Հոգետունը, կարողալով երկու արձանագիր միայն, որոնցմէ առաջինը դժբախտաբար կորսուած է ։

Վերորդիւ յիշատակարանէն որոշապէս կ'երկար որ Հոգետունն շինուած է, իր այժմու տեղւոյն վրայ, 1624ին, իբր Ս. Յակոբայ ՏՈՒՆ, Նիւթական բարերարութեամբ վանեցի վաճառական խոճայ Ղարիպջանի ։ Այս մեծահարուստ ազգայինը սյուրու կը յիշուի անգամ մը միշտն (Սասուն, էջ 673), իբր Ղլխուոր նուիրատուններէն մէկը Ս. Յակոբայ վանքին պարտուց հատուցման մասնակցողներուն ։ Ղարիպջան Հալէպ հաստատուած առևտրական մըն էր, թէ ուխտով Երուսաղէմ գացող մը և հետևաբար Հալէպ հանդիպած, յայտնի չէ ։ Ո՛չ մեր ձեռագրաց յիշատակարաններուն մէջ, ոչ ալ Հալէպի գերեզմանատանց արձանագրող մէջ չենք հանդիպիլ իր անունն, բայց և այնպէս ան կը մնայ Երուսաղէմի գլխաւոր սատարողներէն մէկը, իր ժամանակին ։

Ս. Քառասուն Մանուկ եկեղեցոյ աւունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապուած մնացած է միշտ Հոգետան հետ, վրան զի մասնաւորապէս Հալէպ նստող Կիլիկիոյ կաթողիկոսները և նոյնիսկ Բերիոյ Առաջնորդները, անմոռանալի ծառայութիւններ մատուցած են Ս. Յակոբայ վանուց. անոնք սատարած են Ս. Աթոռի պարտուց բարձման, զլիստորարար Ագարիա Ջուղայեցիի օժանդակութեամբ ։ ԺՋ. դարու վերջերը և ԺԷ. դարու առաջին քառորդը, չափազանց ձեռնտու էին Նիւթական և բարոյական նման պոստութեան մը. վասն զի նոյն շրջանին Հալէպի մէջ ա՛յն-

պիսի հայ վաճառականներ կային, որ անոնցմէ մէկը բուսկան էր Ս. Աթոռին աչքառու պարտեզ գոցելու ։ Մեծահամբաւ իշխան Պետիկ Ձէլէպի 1616ին ո՛չ միայն Ս. Քառասուն Մանուկ սիւնազարդ եկեղեցին շինեց, այլ և իր հարազատը Սանոս 1637ին Կարոյո բերպին վրայ կը բարձրացնէր Ս. Ստեփանոս հոյակապ եկեղեցին, որ քիչ յետոյ կը վերածուէր մզկիթի ։ Պատմական փաստերու զիմու անհրաժեշտ չէ գիտնալու համար որ Ղարիպջան խոճայի շանքերով 1624ին կառուցուած Հոգետունը, իր նպատակներով, զոյութիւն ունէր շատ աւելի հին ժամանակներէն ի վեր, եթէ ոչ այժմու տեղւոյն վրայ, գէթ ուրիշ տեղ մը ։ Հալէպ, Սուրիոյ անապատին այս կարեւոր ովախը և առևտրական մեծագոյն շահատանը՝ Մերձաւոր Արևելքի մէջ, կարեւոր հանգրուան մըն էր Երուսաղէմ ուխտի գացող և վերադարձողներուն ։ Անպայման որ գոնէ խաչակրաց ժամանակներէն սաղին Հայ-Երուսաղէմը Հալէպի մէջ կանոնաւոր օթեան ունէր. անկէ յետոյ մասնաւոր, անքան կանոնաւոր և կազմակերպւած էր Հալէպի Կաթողիկոսարանն ու Առաջնորդարանը որ կարելի չէր չլատածել ուխտաւորներու հանդիստին մասին ։ Այդ նախնական Հոգետունը կը գտնուէր այժմու Ս. Քառասուն Մանուկ եկեղեցոյ տեղը իր շրջապատով, հնօրայ մտորան կից, որ այդ ժամանակ կիսովին ընդարձակուած էր արդէն, երկարելով դէպի արևմուտք ։ Ու երբ հետզհետէ աճող Հայոց թիւին առջև, աւելի քան 300 ընտանիք, 1616ին նոր սաւնարը շինուեցաւ. ութը տարի յետոյ շինուեցաւ նաև արգի Հոգետունը, որուն տեղը կամ ա՛յն է որ գնուեցաւ Ղարիպջանի կամ տղուն՝ Թումաջանի նպատով, և կամ գետինը սեպակահանութիւնն էր Ս. Յակոբայ վանուց ։

Վերոյիշեալ պատմական արձանագիրը, զեզնամոյն կարծր քարի վրայ փորուած, գրուած է Հոգետան հարաւ-արևմտեան կողմը. շէնքին այս յարկաբաժինը ամինէն կանոնաւոր և ներկայանալի մասն է և զըժուար չէ ենթագրել որ ան յատկացուած էր, գէթ վերնայարկով, Հոգետան տեսուչին և վանականներուն. իսկ գեանայարկը՝ ուխտաւորներուն ։ Նոյն և յաջորդ տարին սաւկայն, շէնքը զգալի կերպով կ'ընդարձա-

կուի և կը ստանայ փոքր քարվոսնարայի մը կերպարանքը, որոնցմէ այնքան շատ կան Հայէպի մէջ, զլիսաւորաբար ներսի քաղաքը: Թէ՛ գեանայարկ և թէ՛ բարձրա-յարկ մեծ ու փոքր սենեակները իրարու ետեւէ շուտով կը կառուցուին, և Հոգետունը ո՛չ միայն ինքն իր մէջ կ'ընդարձակի, այլ և բարեպաշտներու նուիրաբերութեամբ, չորս տուն իբր կալուած Ս. Յակոբայ, կ'աւելնան անոր վրայ:

Այս նաղարեան կաստատութիւնը ունեցած է ուղղակի երուսաղէմէն կարգուած վարդապետ տեսուչներ կամ քննիչներ. բայց առհասարակ ան իր յարակից կալուածներով, մատակարարուած է պատրիարքներէ նշանակուած Հայէպի քահանաներէ (վիֆիլ). իսկ նորագոյն ժամանակներու մէջ աշխարհական զործակատարներ հսկած են Աթոռապատեան կալուածոց: Երուսաղէմի պատրիարք Մինաս Ամթեցիի օրագրութենէն և Ս. Յակոբայ մատենադարանի գիւտանէն կ'երևան որ Հայէպի հետեւեալ վարդապետ ու քահանաները յաջորդաբար իբր վիֆիլ վարած են Հոգետան և այլ կալուածոց մատակարարութիւնը.

- 1. — Տէր Պօղոս քահանայ՝ 1691ին յիւշուած (*):
- 2. — Մեծ Տէր Յովսէփ քահանայ, որ կը վախճանի 1695 յուլիս 12ին:
- 3. — Տէր Յակոբ քահանայ Սանտսեան, վախճանած 1703 հոկտ. 7ին:
- 4. — Տէր Պետրոս վրդ. Առաջնորդ Իերիոյ, 1751ին:
- 5. — Տէր Աստուածատուր քհնյ. Մարտինցի, 1751ին:
- 6. — Տէր Գէորգ քհնյ. Տէր Մարգարեան (1834—1838):

Հոգետան մէջ մատրան մը գոյութեան հետք երբեք չկայ, վասն զի բոլոր խուցերը իրենց գրան վրայ, առանց բացառութեան, ունին յատուկ արձանագիր. և եթէ մատուռ մը գոյութիւն ունեցած ըլլար, անպայման որ թէ՛ տեղը յայտնի պիտի ըլլար, և թէ՛ մատրան յատուկ յիշատակարան մը պիտի թողուէր: Կ'ենթադրեմ որ Հոգետան մնայուն կամ այցելու տեսուչները ու հո-

գեոր քննիչները կ'աղօթէին Ս. Քառասունք և կամ ստոր կից Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ:

Կ'երևայ որ 1624ին հիմնարկուած Հոգետունը ճիշտ գար մը յետոյ նորոգութեան կը կարտօնի: Ասիակա բարձրանիլի թուելու չէ. Հայէպի քարաշէն բնակարանները երկարատեան կը տոկան թիֆլիս նորոգութեամբ, վասնզի տանուտէրերը խիստ ուշադիր են: Բայց հոծ բնակութեամբ լեցուած չէնքեր, խան, տարազագործարան, հոգետուն, զըպրոց են, շուտով կը հիննան, հոգածութեան պակասէն: 1721ին Հոգետունը կը նորոգուի, նոր սենեակներով կը զարդարուի և կը պայծառանայ, վերակազմութեամբ Գրիգոր Շիլքայակիր Պատրիարքին, ինչպէս որ կը վկայէ հիւս. կողմը, փոքր գրան մօտ դրուած հետեւեալ յիշատակարանը.

2. — 1721. Ձի թն. Թեճճ (= 1721) առաջնորդութեան. Այ. ես Գրիգոր մեղպրտ վրդպտս., պատրիարք Աբ. եմյ. եկի քղքն. Հչպ. տփ. զհոգետունս վլլսլ. արեալ եւ շինեալ ի Գրիգոր Պարոնտէի եւ էր հնցել. աւ. նորոգեցի խցերօք եւ օդներօք, վերստին պայծառացեալ զարդարեցի. յշտկ. ինձ եւ ծնօղացն իմոց. եւ Յովհաննէս վրդպտին. Պատրիարքն Բիւզանդիոյ եւ բազմաշխատ գանձապետք. եմի. եւ ազգիս Հայոցն եւ ամ. ողորմուին. տուղաց. եւ որք ընթեռնուք. ասացէք ամ. ողորմի ամէնչ:

Այս նորոգութիւնն ալ, սակայն, վերջինը չըլլար. յաջորդական տարիներուն, ըլլա՛յ երուսաղէմէն եկող քննիչներ, ըլլա՛յ Հայէպի վիֆիլներ, աշխատած են կանգուն պահել այս պատմական կաստատութիւնը, որ այնքան հարուստ է ազգային և հոգեոր յիշատակներով: Ինչպէ՛ս Երուսաղէմի Ս. Յակոբայ մայրավանքը, անանկ ալ Հայէպի, Լաթաքիոյ և Գամասկոսի Հոգետուները, 1915էն ստգին, ճակատագրականօրէն ծաւալած են հայ վախճատական բեկորներու:

Բացի վերոգրեալ երկու արձանագրէն, ստորև կու տամ Հայէպի Հոգետան ներքին բոլոր յիշատակարաններու լման պատկերը, գանձնք կորուստէ գերծ պահելու կանխարհոգութեամբ. —

3. — 1621. «Արդ յ շիշեցէք ի Քս. ըլլալէնցի թշյ. Ձիրաքն և որդիք՝ Միտաքն. Սաֆարյ. Շիրազխան, որք շինեցին գտուես սբ. եմյ. յշտկ. թվ. Թեճճ (= 1621)»:

(*) Ամթեցիի օրագրութեան եւ դիւանի բաղուածները սփրով գրկած է ինձ Գեորգ Տ. Մերոսոյ Արքեպս. Նշանեան. որուն կը յայտնեմ շնորհակալութիւններս:

4. — 1624. Գեանյայարկ, հարաւային ճակատի դրան վրայ, այժմ տպարան՝

«Յշտկ. է խուց Ջուղեցի մահտերի խճյ. փնն. իւր կողակցին Շնպկէ. որդոյն. խլյ. Ածտըն. միւս որդոցն հնդեցիցն. ի Քս. Մբարան, Սիւնն(?) Յկըն. եւ քվեբորդոյն մահպատի շէրապան. որ ետուն գտունս. սբ. յէմյ. յշտկ. Թվին ՌՆԿ (= 1624)»:

5. — 1624. «Յիշատակ է խուցս Ջուղացի Գալաթ (այսպէս) Մատթէոսին ընտանեցն. թվին ՌՆԿ (= 1624):

6. — 1624. «Յիշատակ է խուցս Հաշուտի Առաքել(ի) եւ ընտանեացն. ՌՆԿ (= 1624)»:

7. — 1625. «Յիշատակ է խուցս Տրվարբանի որդի մահպատի Բաղընցի խճայ. Եսողուպին եւ մօրն Խանուլթան(ի)ն. թվին ՌՆԿ (= 1625). որք հանդիպէք սմա ամ. ողորմի ասացէք եւ Տր. ձեզ ողորմի»:

8. — 1625. «Յիշատակ է խուցս Բաղէշցի Շահմուրատ Ամիրխանին որդոյն մհգրի. Յովասափին եւ իւր կողակցին եւ եղբօրն Սաֆարին եւ որդոյն Գաբրիէլին. յՅՏԷք. ի Քս. թվին ՌՆԿ (= 1625)»:

9. — 1625. «Յիշատակ է խուցս Բաղէշցի Ամիրխանին եւ որդոցն Սարուխանին եւ եղբայրն եւ իւր կողակցին. որք տեսնէք ամ. ողորմի ասացէք. ամէն. Թվին Ռ. և ՆԿ. (= 1625)»:

10. — 1625. «Յիշատակ է խուցս Ալաթաղցի? զիւղաց. . . (ծածկուած ըլլալուն չի կարգացուիր) այի եւ ընտանեացն. ՌՆԿ (= 1625)»:

11. — 1625. «Յիշատակ է խուցս Սառուխանին եւ ծնողացը եւ ընտանեացը եւ որդուցը. թվին ՌՆԿ (= 1625)»:

12. — 1627. «Այս խուցս յիշատակ է Բաղէշցի խճյ. Սիմէոնին նւ որդոյն Շախմուրատին. հոյն Յակոբի լաճուն. (այսպէս). Աւետիսին. Միխիթարին. Դազարին. թվին ՌՆԶ (= 1627)»:

13. — 1628. «Յիշատակ է խուցս Բաղէշցի Նուրիջանի եւ հարսն Միխատին. թվին ՌՆԷ (= 1628)»: Այս մեծադիր քարը իր նախնական տեղէն հանուած եւ գրուած է հակառակ կողմէն՝ արեւմտեան վերնաշարկի երդիքին եզերքը:

14. — 1628. «Յշտկ. է խուցս Ջուղայեցի Մալինի? որդի Մատուր. Սարուկ. Մա-

տուրի որդի Բարաղամ. Բան Թուժաս. թվն. ՌՆԷ (= 1628)»:

15. — 1629. «Յիշատակ է խուցս Բաղէշցի Յովսէփին եւ որդոյն Բարսեղին եւ կողակցին Սքեփարէ եւ գտտերն Հոռուսիւմին. թվ. ՌՆԸ (= 1629)»:

16. — 1633. «Յիշատակ է խուցս Ասպաղակցի Մուրատին եւ ծնողացը եւ կողակցուն եւ որդուցը թվին ՌՏԲ (= 1633)»:

17. — 1655. գրեթէ անընթեանելի. «Թվ. ՌՃԴ (= 1655) հարտարապետ? Կոնիստանտին (այսպէս) զհողետունն? ամի . . . բլիսի դու . . . չես խլիս.»:

18. — 1679. «Աղեքսանդր վարդապ. Տր. Արխատուկէ Ջողեցի. ՌՃԸ (= 1679)»:

19. — 1684. «Յիշատակ է խուցս մահպետի Մերուին եւ ամ. արեան մրձարցն. ի դուռն սբ. Եմի. թվ. ՌՃԿ (= 1684)»:

20. — 1684. «Շինեցաւ խուցս Հայոց թվին ՌՃԼԳ (= 1684)ին ձեռամբ Հայպի. Տր. Գրիգորին և ծարսակ վրդապետի. յիշատակ սբ. Ակորին. տեսողքդ ասէք ամ. ողորմի»:

21. — 1721. հիւս. աստիճանի զլուխը, քարէ պատին վրայ՝ շատ մաշած.

«Ես . . . ի սբ. Եմէ. ? եկեալ . . . չի կարգացուիր» ի հողէ . . . թվ. ՌՃՆ (= 1721)»:

22. — 1762. «Յշտկ. է խոցս. մահտերի Սարգսի եւ ծնողացն մահտերի Աւետիքին, Նճոֆարին եւ որդոցն Յովհաննէսին, Բարաղամին եւ կողակցուն և համայն զարմիցին նորին որ է երբրաւ Զմիւռնիացի. ի թվին ՌՄԺԲ (= 1763)»:

Այս հողեք տունը՝ բակով միտին ունի գրեթէ 450 քառ. մէթր տարածութիւն. բուն բակին տարածութիւնը 161 քառ. մէթր է: Սենեակներն թիւն է 23 և մէկ գուռ, որուն տեղը նախապէս կամ խուց էր և կամ լիվան: Ունի երկու դուռ. մեծ դուռը որ արեւմտեան կողմն է և կը բացուի Քիլիկի հանրակառքի ճամբուն վրայ, սկզբնական միակ դուռն էր և տակաւին դար մը առաջ ունէ բնակութեան չունէր իր շուրջ և այնպէս կ'ենթադրուի որ Հոգետունը Հայէպ քաղաքին արեւմտեան կողմի վերջին շէնքն էր և անկէ անպիսի կը սկսէին քաղաքին պարտէզները և Երուսաղէմի ուխտաւորներու կարաւանները կանգ կ'առնէին այս դրան

առջև, որ թուփոտ հրապարակ մ'էր անկատակ, չըջապատուած քրիստոնէից և խաւամաց ընդարձակ գերեզմանատներով: Դուռը բարձրագիւր է, հրկաթեայ, միափեղկ, ներքին փոքր գունակով մը, վերջերս նորոգուած:

Երկրորդ դուռը կարճեակ հրկաթեայ և ամրակուռ, կը նայի Սալիպէ թաղի վերջին աննւ փողոցին վրայ. հաւանական է որ այս փոքր դռնէն Ս. Քառասուն Մանուկ եկեղեցի կ'երթային վարդապետներն ու ուխտաւորները, իրր կարճագոյն ճամբայ: Երկու դուռներն ալ վաճառական սովորութեամբ արեւմուտին ներսէն կը փակուէին. բայց տարիներէ ի վեր անոնք գիշերն ալ բաց են միշտ անցորդներու համար, և քաղաքական շփոթութեանց ատեն միայն կը փակուին:

Իսկը սալարկուած է և մէլտեղը կայ անոյշ ջուրի հոր մը, երբեմն միակտուր եր-

կու վիմափոր աւազաններով՝ որոնք սակայն վերցուած են շատ տարիներ առաջ և իրարու վրայ պառկած գիրքով կը մնան փոքր դրան ներսի կողմը: Զրհուրը բաց է և կը գործածուի: Զուրի սալքը և կանոնաւոր դուռը շինուած են 1652ին: Մէկը խիստ մեծ է և առանց արձանագրութեան: Իսկ միւսը փոքր է, 83 x 59 x 52 սանդիմէթը մեծութեամբ: Ասոնք հինէն ի վեր ծառայած են իրր ջուրի աւաղան, երբ մէն կողմէ ուխտաւորներու կարաւաններ Հալէպ կու գային, իրենց պրատոով: Փոքր դուռին ճակատը կայ հետեւեալ արձանագիրը, մաքուր և ընթեռնելի.

«Կազմեցաւ ջրի աւաղանս յշտի. Թաւխաթցի Մինաս վրդպտին. թվին ՌՃԱ (= 1652). ով լուսսցէ զձեռն ասսսցէ սծ. ու զորմիտ»:

Հայկ

ՍՐՏԱԻԱԶԻ ԱՐՔԵՊՍ.

ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՑԻ ՊԱՏՐԻԱՐԷ ԵՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ



Իմայեք զի ոչ կարեմ յայնի հրատարակել զանկարգութիւնս ձեր. զի ուրեք տակ զիրս ասուածառուեց՝ Զառական ազգի քո մի յայնեացես. այլ վասն Աստուծոյ փութացուցի հետեւ. և ճամարտութեան. զուգ մի կարճեք թէ նոցա սերտեքեալ խաբբայութիւն զձեր սրբս միայն և հաւանեցուցեր եւ պղտրեր. այլ բազում անգամ զմեզ ք զիսեր եւ զայլ կասաբեալս. որ ք. սարով ընդուներ եմ միամտութեամբ, մինչեւ Աստուծոյ ռորմութեամբն յետոյ ճամարտաբանիցն բանիւն կրկին հասու եղեալ կասարեղաւորին՝ Աստուծով ազատեցաք ի չար կրօնից եւ աղանդոց նոցա: Ով սիրելիք, զի թեպէս ամենայն մարդ բոց կարողութեան իւրոյ մասն ինչ ի յառաքինութեանց բոսանայ, այլ հաւատոյ դաւանութիւն եւ քննութիւն դժուարին է,

որպէս տակ սուրբն Իրիգոր Սարգիս, Ծածուկ եւ զոմիտուլ ք ասուածաբանութիւն հասարակ մնաց, եւ հազիւ ճանաչի կիրք խորհրդոց եւ սուրբ քննութեանց սրբոց, եւ ամենայն կասաբեալ գրոց բանք կասաբելոցն է զիսելի ճորտիւն Աստուծոյ, Այսպէս յայնեալ ք զայս նորմաւութեան հանգամանումն պրևեսիկոս ճամարտաբան Ղուկաս Լուսեցի(*) յորչորջեալ զոր որոմնացանքն սերմանեալ են ի գիրս Ներսիսի Լամբրոնացոյն, ի մեկնիչ աղօթիցն, որ սուս է եւ խորք եւ ոչ է Ներսիսի. զոր յառաջիկայդ վեց գլխով

(*) Այս անունով հեղինակ մը որ քննութեան առած ըլլալ ներքէտ Լամբրոնացիի Պատարագի միակ նաթիւնը. անձանթ Լ. 2. Ներսիս վրդ. Ալիսեան գայն կը նոյնացնէ համառուն Հաղաթտեցիի հետ (ՏԵՍ. ՀԱ. 1935 էջ 506-507):

բացայայտ վերոյ .ասացեալ քաջ քրտնադիկոսն, ուղղափառ ուրբեան վարդապետն Ղուկաս . որում եւ մեք հետեւեցուեմք, որոյ յիշատակն աւրհնութեամբ ելիցին . զոր եւ ձեզ կամիմ նմին հետեւել . ընթերցչիք եւ տեղեկացիք եւ հետեւեցչիք նեմատուութեան :

Իմացիք որ այս տիրոջն սկիզբն ի կիրակոս անուն ումանն քբեղոյի եղել, որ երեսն ի Պոնտոս եւ այժմ ասի Տրապիզոն . զի երեսն ցորա յազգեմ Յունաց Քաղկեդոնի, եւ մայր նորա հայ ազգաւ . մեռեալ հայրն եւ մայրն բերեալ ի մէջ հայոց զնա եւ ետ ուսումն . եւ աւաւ զգիրս Հայոց, եւ եղիւ աբեղայ, եւ զնաց առ Պետրոս կարողիկոսն Սայ, եւ նմացեալ գրոց . բայց համապազ զՔաղկեդոնիս յարպիք եւ զովք եւ զկրօն Հայոց ամանհրէք . զոր ազգեցին Պետրոս կաթողիկոսին . եւ նա բազում անգամ խրատեալ եւ նա անուր եղել . զոր յետոյ ի բաց հնան յինեհն եւ նա զնաց յերուսաղիմ, եւ ի նոյն տեղին եւս զնոյն առնէր . զՅոյնս զովք եւ զՀայս զարովք . զի բազումս տիրութեաց . զի եր վերին երեսակալութեամբն Հայ եւ կրօնաւոր եւ առաքինի . եւ ներքին մարդովն եւ խորհրդով երկարեալ եւ Քաղկեդոնիկ զոր անդ յերուսաղիմ ազգեցին զգործս նորա վարդապետի ումեմն Քրիզոստի եւ մականուն Քուլ վերածալցելոյ(*) եւ նա յերուսաղիմ ճշտեալ զնա եւ ի սեղանացեացից եւ ի ժամատեացից տեսուեալ . զոր յետոյ ի մէջ անկեալ մեզ՝ որչաւոցն հասեցուցիցն զնա . եւ նա հարկ եղեալ ի վերայ՝ զնալ յերուսաղիմայ եւ այլ զնոյն ոչ առնել : Զոր ել յերուսաղիմայ եւ զնոյն զորմն ոչ եթող . եւ առեալ զայն բաղարեալ Մեկնիչիք ի ձեռն եւ զբազումս ի պարզամտաց ձիւաց ի տիրութեալ յարանդոն յայնոսիկ եւ ի հերձիկ դաւանաւորին . զի նա հմուտ եր Քաղկեդոնի կրօնիցն :

Եւ դարձեալ իմացիք որ կու լսեմ-քող զնոցա բանն-այլ աւելի եկամուտ բան առնէք . կանանց իջխանութիւն կէ սկեալ, որ յեկեղեցիս համադասս կանգնին ընդ քահանայսն . եւ յայտեան տեսարանն ընթերցուն եւ ի բուն ելանեն խնկարկութիւն առնեն ի

մեծասանս իւրեանց, որ յայնի հերձուածն Պիպիկիւմնացոյ :

Ով սիրելիք, ա՛յ կէ ընթերցեալ զգիրս կանոնաց հարցն եւ կամ զխառ իրօնաւորացն որ ասե՛ որ ոչ բողոքե զնայր կամ զվարդապետն, քե տրեան ճշտեալ զմիակեցն որ Աւետարան ընթերցուն եւ կամ ի բուն ելանէ, եւ կամ խունկ արկանե եւ կամ քարգե . եւ որ ինչ զորք եւ քահանայից կամ սարկաւազաց՝ զորմել զայս արանցն, ասե՛ որ մարդիկք են . ապա քանի՞ եւս առաւել կանանց պարտ ե ի յայդպիսի գործոցն հրատարել եւ ի հերձիկալ եւ չմեծեմալ, որ ամենեւին խորք եւ հակառակ եկեղեցեաց ուղղափառաց : Ով սիրելիք, բազում անգամ գրով եւ լսելովանցնելով ծածուկ եւ յայնի ծանուցի ձեզ, քե այլ խորք եւ նորաձեւ բանիցոյ ի բաց կացեք . զի չէ դա նեմարիս ուղղափառաց, այլ Քաղկեդոնականացն, քե լսե՛ք բարո՛ւք . եք ոչ լսե՛ք զոր սայ բացասախանին ի յանել յայտեան դասասանին Քրիստոսի :

Իմացիք, զայդպիսի բանց ոչ կարեք զուրաւ քանիք, զի ի յկասուծոյ այլ եւ որ կու վիճի . զի քաջ հռետորի եւ որ ոչ մայրն զբան հակառակին ի դերեւս հանէ, եւ ի զիւրն հասասէ . զի դիմակալոյութեամբ եւ դիմախարակութեամբ եւ բանն կոտարեալ . եւ բանց այդ ոչ եւ այսպէս որ ոչ ինչ յաւելու բարիս, այլ խռովութիւն եւ վրդովումն ձկեք ի մէջ անմեղ մարդկանց եւ Ասուծոյ դասասանի պարսկան լինի պատեանն առաջին եւ հետեւողին :

Այս թուղթերը ցոյց կուտան թէ Քրիստոսի վրդ. կենսաբանքի, կիրարկման, ինքնազննութեան պարտաւ որ կը համարէր շեղումներուն զէմ մաքառելու եւ մասնաւորապէս կոտուելու անոնց զէմ որ Հայ եկեղեցւոյ անկախութիւնը կը վտանգէին զանպա՛ս անկախութիւններով :

Քրիստոսի վրդ. կենսաբանքի այս հնդեւեակաւոր գիրքը պատճառ եղած է որ կ. Պոլտոյ հայ զաղութիւն մէջ անոնք որ հակառակ էին օտարոտի խմորումներու, միշտ իրենց աչքերը յարած պահէին իր կողմը եւ այս պատճառով միտ յարաբերութեան մէջ մնալին իրեն հետ, եւ զայն վերստին պատրիարք զարձնելու աշխատէին, և վերջին անգամ մըն այլաբողոքի 1853ին, մահուան տարին իր աշակերտին Մովսէս Տաթեւացի կաթողիկոսին :

(*) Քրիզոստ վրդ. Քուր, Չորսնամարդի պատմագիրն է . որ իր ժամանակագրութեան մէջ (էջ 392-393) նպատաւոր կ'արտայայտուի կիրակոսի մասին, որ Մեծ-Անպատի հիմնադիրներէն մէկն էր :

ԾՊ.

**ԳՐԻԳՈՐ ՎՐԻ. ԿԵՍԱՐԱՅԻՒՅԻ ՎԵՅՆԵՐՈՐԳԻ
ԵՒ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԸՆ ԱԼ
ՊԱՏՐԻԱՐԳ
(1633 — 1636)**

Յակոբ քհ. Կեսարայի կ'ըսէ թէ այս-
ձեպ կրկին ա՛գգաւ տարւն ի Բիզանդիոյ ՌՁԲ
(= 1633) քուին բազում քանակայիս և ար-
մենի հրամանաւ ։

Նոյնը կը հաստատէ նաև Սաղմոսի մը
յիշատակարանը, որ կ'ըսէ թէ՛ ա Գրեցաւ
ի քուականս Հայոց ՌՁԲ (= 1633) ի զիդա-
սաղախ Իւսիսարի, ի յունև սուր Կարապե-
տին։ Էս սարին Ջաֆարէ վարդապետն անգուշ
արին ստակցօրցիխ։ Սուր Կարապետն ՌԲԾ
դուռուշ։ Իւսիսարոյ քանակայ և ժողո-
վարոյ ևոր գնեցին զկնկեղեցին։ Աշխարհ մեծ
և շատ քանակն եղաւ ի մեջ սոցա։ Ի քու-
կանիս այսակի Կոստանդիանոյ քանակայ և ժո-
ղովորոյն մահայ և արմանի սեան Կեսարացի
Գրիգոր վարդապետն դեպանոք խառտեցին
քերին Յունև Ոսկերտան հայրապետին արքունի
արմանի արարին (տե՛ս Տերոյնեց Հոյսարան,
1847, Բ. 27—80 և Բեղունդեան, 1904, Թ. 2324,
Գր. վրգ. Գալէմքեարեան, Կենսագրութիւն
Սարգիս Արեւի. ։ Սարգիսն և այլն, Վիեննա,
1908, էջ 345)։

Սակայն պէտք է պզտիկ արբազրու-
թիւն մը ընել։ Հակառակ անոր որ 1633ին
Գրիգոր Կեսարացիին վերջնապէս աթոռը
գրաւելոյն է որ Ջաֆարիս Վանեցիի ան-
կումը նուիրագործուած կ'ըլլար, սակայն
արդէն 1632 Հոկտ. 4էն բաւական առաջ
պէտք էր Ջաֆարիս տապալած ըլլար, վա-
ղճիկ նոյն թուականին Բրոքականտի ժո-
ղովին նիտին կը հաղորդուի թէ Թուր-
քերը Կ. Պոլսոյ Ջաֆարիս պատրիարքը
պաշտօնանկ ըրած են (Գալէմքեարեան,
Կենսագրութիւններ, Ա. 306—307)։

Արդարև փաստեր կան թէ Ջաֆարիայի
անկումը երկար պայքարներու արդիւնք
եղած է։

1631—1632 թուականներուն ա յորժամ
զՋաֆարէն (Ջաֆարիս Վանեցի) Հասակցօր-
ցիխ և դրսեպիխ, որ շատ մեծ քանիւք մեկ ան
դասելով հազիւ կարացին ի միջոյ պատրիարք ա-
նուեկն հանել վասն բազում յապականութեանն

և ևնխութեանն և գրեցին զյսոբ(*) ու պարսքն
ի յանուն Կարապետ վարդապետին, որ ինն քնաւ
կարծիք և կուսան չիք ունեցով և ի նեղի աշ-
խարհի գոյով և յորժամ շատ ցոյս գործ՝ քե
տօտեանս եր, այլ հետացաւ։ Թե որչափ կնկով
անակակեր, կողողազակն պապասակներ գրիե-
ցին, զիսեր գնեծ շփոթումն որ լինեցոյ եր՝
փախեաւ և ոչ երկի ի կոչն։ Այլ երկու ան
կկաց յիւր սնունն պատրիարգութիւնն, միևջ
որ այս Կեսարացի Գրիգոր քիւնուար վիշապս
և փաստաւոր ինկնին երկ, քունքեանք ան-
կաւ ի վերս և յինն գրաւեաց զպատրիարգու-
թիւնն (Վարդապետ, էջ 396—397)։

Արդ, այս տողերը՝ գրուած հակառա-
կորդէ մը, ցոյց կու տան թէ Ջաֆարիս
Վանեցի մեծ ջանքերով տապալուելէ յե-
տոյ, արքունական հրամանագիրը անուսած
է՝ հակառակ իր անյօժարութեան՝ իրա-
պետ վրգ. ի մը անուսած, որ չէ ուրիշ
պաշտօն ստանձնել և երկու տարի այսպէս
մնացած է։

Այս շրջանին է որ Կ. Պոլսոյ Հայերը
կը բանակցին Գրիգոր վրգ. Կեսարացիի
հետ և զայն կը կոչեն Կ. Պոլիս, և ոչ թէ
ան կու գայ բանութեամբ, ինչպէս ցոյց
տալ կ'ուզէ Գարանազցի։

Այս իրողութիւնը կը հաստատուի վա-
ւերագրիւրով մը (**), որ գտած է Հ. Գրիգոր-
բիւ Մ. վրգ. Գալէմքեարեան (տե՛ս Կենսա-
գրութիւն Սարգիս Արեւի. ։ Սարգիսն եւ ժո-
մանկն Հայ Կենսագրութիւն, էջ 347—349) և որ իր
կարեորութեանը համար հոս նոյնութեամբ
կ'ընդօրինակենք։

«Ստակցօրու վեց կնկեղցոյ, քանակայիցն
և միարձակ ժողովրդեան. հասցե շատ կարօտով
ողջոյն հօրև մերոյ սուրբ հայրն մեր Տեր Գրիգոր
վարդապետին. առաջնորդ և խաչակն քանակա-
կաց, զոյխ կնկեղցոյ, այխոյնև հարասոյ. պա-
րիպ քիստեանից և կարիկց անհասաւից. հո-
վապետ հօտն սիրակն. տարուն կարեղի. և ա-
մենեցուն գովելի, շեղաշարջ շնորհալի. ի վա-
նաց զարդուն ևոր Սիոնի. քոյրոց անկապի, և
հանկեկից քաղճալի, գերասխար և անկակն
շնորհօք ի յի. քաղվերջակի սուրբ հայրն մեր,
ճաւուն եր Գրիգոր քաջ տարուակապեցի. ի հե-
ռասակուն իրք զօտոյ մեծոյ փապասակօք և

(*) Կարող էմք = հրաման,
(**) Անտոնիան Հայոց Մատենադարանի թիւ ԵԳ
զըջաղիք ձեռագրին իրբև վաճառական գործածուած
է։

ցերեմոնանց սիրով հանրաբերելով հանրութեանք
 գաւորը զարշապարդ եւ շնորհակալ եւք ի քոյիև
 արդարեանեղ եւ հարցանելով հարցանելով զեզ
 ի բարին: Եւ թէ զվեր: անարժանութիւնս հարց-
 անս արժան անեկեք եւ, եւ եւք սկար հոգով,
 եւ ստոյղ մարմնով, ձեռնու եւտք արօթիցի:
 Եւ արդ արժանասպառ արդարեանց ժամնցումն
 լիցի իկ զեր վարդապետ որ Ջաֆարիայն՝ որ
 անգրուչ եղաւ շատ նեղորիսև եւ շարժարանք
 եղեւ մեզ, որ շունեղ էք բարեաց՝ որ զեկեղեցիքն
 շատ շատկապի փողեկ հանեցիցին. ապա ի մեկն
 պատշաճոց ուզեցին. մեր միջևն. ի մեր կամքն
 ի հրահանքն եր. ապա մեկ ինքի ի հրահանմոց
 անունն քիչեղով վսիսեցաք. պատճառ այս է. որ
 Ջաֆարիայն գերաւանմոց անունն, եւ զհոգե-
 լոր տերին անունն պատճառն դիւր յիշատակել:
 Ասաք թէ Կարապետ Երուսաղեմէ պիտի բե-
 րեմք. սրարանք աչ Կարապետ վարդապետին ան-
 նունն եղեւ, որպէս որ բազում յունեալ էք:
 Ի՞նչ երկարեմք զբանն. յե՛ս որ գերաւանմոց
 քոյեղն՝ որ եղաւ ի մեզ հաւառ եւս՝ կարդացաք
 շատ խելոյուն եւ ուրախութիւն եղեւ մեզ. Յե՛ս
 նորա ժողովուրդն ի մեզ աւացին քանակայցեցն,
 թէ դուք քանակեցաք էք. զեւցեցէք ձեր մեկն սիւն-
 հոտս արհ, տեւեք կանեմք եւ օրինոք առաջ-
 նորոյն զով որ այնէք, եւս մեկն վրայ յեւ յն-
 արմիսն: Բանանային որչափ որ կային. Զ. ե-
 կեղեցոյ ժողովեցան ի Մուշո Մանասարու եկե-
 ղեցուն միաբան. եւ Մ. երեց. յնեցեցին վան
 առաքելորդութեան հասար խօսք եղաւ. ապի թէ
 Գրիգոր վարդապետն Ըստանալոյն վրայ է արհ-
 նուեր. կանեմք եւ օրինոք. պարս է մեզ զԳրի-
 գոր վարդապետն առաքելոյն ընդունել: Եւ դար-
 ձեալ եկին քանակեցաք առ ժողովուրդն եւ ապի
 թէ ժողովուրդը մեզանք ուզեցիք հոգեւոր առաջ-
 նորդ. անս մեկն կանեմք եւ օրինոք յնկան
 Գրիգոր վարդապետն է մեր առաքելորդն. անայ
 մեկն ժողովուրդը ձեզի ժամուցաք դուք շատ զի-
 տեք: Եւ ապա ասան ժողովուրդն ինչպէս ան-
 նեմք. անս պարաքն հանում է Կարապետ վար-
 դապետին անուն, յե՛ս՝ Շեհրիչ Չիլիպի, խօսալ
 Սեփեր եւ խանս Գաւարի եւ այլ սրեղիք եւ
 բարեկամք, աւացին թէ ձերութեան ժամանակի
 չէ պարս այլ ազգաց դուքն որ երթայ. հիկչ
 պակաս խօսքներ թիւ վարդապետ. անս անոր
 հանար մնաց այսպէս Կարապետ վարդապետի
 վրանս պարաքն: Եւ դարձեալ ասան ի հրա-
 մանմոց քանակեցին. թէ Աստուած առաջ-
 նորդ որ ինքն ի հոս գայ, եւս անձանանակն
 կամք անէ ինչ է պարաքն յնկալու: Ապա տր

վարդապետն այնպէս մի կարծիք որ գերաւանմոց
 չուզեցին. զԿարապետին անունն զրեցին ի մեզ
 պարաքին. այլ գերաւանմոց ինչպէղով հասար
 մեկ ինքի քանակն քերանն չի սլաք. ապա հրա-
 մանմոց եւ մեր հայր. մեր առաքելորդ, մեր
 հովիւ, մեր թագ եւ պարծեմք: Եւ թէ կանե-
 նաս Կարապետ վարդապետն հե՛ս հայր որդոյ
 պիտ գրաքով որ դուքի երկիրներն նուիրալ է.
 եւ քո հրահանմոց հոգեւոր դաստասան անեւ. եւ
 թէ ասեւ որ թէ եւ պարտարդ եւս մեզ պարաքն
 զիւր անունն պիտ շինի եւս հրահանմոց մեր
 հայրն եւս. մեզ խաւաւսն եւս. դու քաջ դիտեւ
 պարաքն այլ հրահանմոց անունն անեւր հան-
 դիւս կու յինիս(*):

Գրիգոր Կեսարացի Կաւանքէն 1633ին
 վերջերք զարձեալ պատրիարք Կը բերուի
 ժողովուրդին խնդրանքով եւ այս անգամ

(*) Այս վաւերագիրը հրատարակելով Հ. Գր. Ե.
 վրդ. Գալէմբարեան, տակաւն այն ասան անծա-
 ութ Դարանայցիի ըզվանպակութեան, չէր կրնար
 ճշդիւ այս նամակին ո՛չ ժամանակը եւ ո՛չ այ ան-
 ձերը. թէ եւ քաւական կը մտնանայ. Մասնաբա-
 պէս զինքն շփոթեցուցած է Կարապետ վրդ. ի պատ-
 ըրարութիւնը, որ սովորական զուգանքը չունի.
 եւ թէ զարդ հրատարակուած չլլար Դարանայցիին
 անձանոթ վրայ մարտ:

Չարտեղով Դարանայցիին եւ Ալաւուն ինչն (Միս-
 րաբն եւ այլն) էք 194) հոս արեւորդ չլլայ ըսել
 թէ այս Կարապետ վրդ. Կոյտեղի Մոկանսն էր եւ ա-
 շակերտ Երեւանի Սիմեոն վարդապետին Ապա-
 րանցիի (Յ 1637) մականունանալ արեւելիսս եւ
 անոր Կանեմքը ինչն եւ զիւր վրայ առաջ ի-
 մաստասիրութիւնն, զԵրեւան կրթութիւնն: Թէ
 զատուած առաջ զբոց վարժանն, որ շատն էր
 բերան առեալ իբր զարդու ի քաջ ունիլ անու-
 ռաց պանելով. զոր ոչ որ Կարապետ է այսպէս առ-
 նել, եւ զարտաքին Կանեմք փիրիստայից վար-
 ժեալ, մանաւանդ զԵրեւանի արհեստն՝ զամե-
 նայն փոք մասունքն եւ զմասնեայ մասունքն
 վերանալութեան եւ երկարատարութեան եւ զուր
 մասնց քանին եւ զտասն առաջաւորութեանց,
 զԵրեւանի մասնցն եւ զազգայիցն եւ զերկրոտա-
 սան արհի՝ զամենեանն զտասն հանրեմք մեկ-
 նութեմքն եւ լեւոնցիքն ի բերան առեալ
 ի մի ունելով որպէս զարդուսն Դարաբի: Եւ զա-
 մեայն վրայառական շարաքութիւն եւ պատ-
 ժութիւնք ժամանակայ անցելոյ ամենայն աչ-
 գաց. մանաւանդ հայկազանց պատմութեանց
 նոց եւ երբց առ ինքն հաւաքելով եւ վերձա-
 նելով զամենայն (Դարանայցի, էք 393-394):

Կարապետ վրդ. Մոկանցի միաբան երուսաղէ փ
 երկար ասան նուիրարութիւն ըրած է եւ 1629ին
 այլ անթիւ Կ. Չոլիս այ եկած եւ Էրզրումն ու
 ստոթո շրջած է մէկ տարի եւ ապա դարձած է Ե-
 լուսաղէմ: Երբ ժողովուրդը Զարաթիան պատշաճ-

կը պաշտօնավարէ կրօնգրուկէն տարի եւ, մինչև իր մահը՝ 1636 (Դարձուշտ, էջ 355. Յուս Թախթ Կն. Կեսարցի և Թորոս Ալախթ Կ. էջ 294, և այլն):

1634 Յունուար 30ի Բրթաբկանտայի ժողովին մէջ կը կարգադրուի «Յովիսննեա Մոյիկիի նաւակը» Պոլսոյ Հայոց նոր պատրիարքի նախին՝ որ Հոռոմայ Ս. Բախանայագեաներուն անկնախելիք բշխմանն է, Առաքեալներու կանոնները չի հաւնիր և իւր հանոյից հանունս նորանոր կանոններ կը հաստատուի (Հ. Գալէմբեարեան, Կենսագրութիւններ, էջ 307):

Գրիգոր Կեսարացի 1633ին երբ այս վեցերորդ անգամ կը դառնայ պատրիարք Կ. Պոլսոյ, կը փորձէ գործածել իր ձեռք բերած Կեղիտակութիւնը՝ Կիլիկիոյ կաթողիկոսին վրայ, որովհետեւ, ինչպէս Գորանացիի կ'ըսէ, «չորժամ ... նկալ յնաստիք պատրիարք եղել զԿիլիկիոն» — Կիլիկիոյ կաթողիկոսը որմէ ինքն խոստանալիք առնելով թող տուած էր Սոսյ աթոռը բարձրանալ — «հեն երբ, որ թնա չիտ հաւանիր իւր արարանցին, և յենոյ հրժարելով զնոց ի Սյու և ոչ հարցանել և կամ հրաւան խրկորիչ յիւրսն, ոչ ձեռնպիր և ոչ երդումն, զինչ որ կամի՝ այնպէս կու առնէ և թնա իւնար. զոչ կարգի չհաւանելով, մինչև այստ ժամանակն»:

Ինչ որ Գորանացիի իր Կեսարացիին զէմ ունեցած հակառակութեամբ հրճուեալ էր և հոս, ցաւալի երեքոյթ մըն է որ մեր եկեղեցիին համար ազնաւայի եղած է և Գրիգոր Կեսարացի այդ տեսուր զըրութեան վերջ տալու համար բրած վանքերով երեսն այգանին չէ այլ գովովիլն՝ Իմբոստոթիւն մըն է որ իր ձեռնարկը վիժած է և Կիլիկիոյ կաթողիկոսնելը Հայաստանեայց Եկեղեցոյ միութեան սպառնացող զիրք մը շարունակած են զբաւելլ, տակաւին երկար ատեն:

անկ կ'ընէ՝ զինքը պատրիարք կ'ընարէ, սակայն, ինչպէս տեսնուցաւ, կը հրժարի և դարձեալ կը գրադի երուստղի մի նուիրակութեամբ և աշակերտներ հայտնելով: Կր մեռի 1636ին (Յոյն, էջ 394-397) կամ 1637ին՝ ըստ ձեռագրի մը (թ. 79 երուստղի մի նազարան):

Կարապետ վրդ. Մոկայի Ս. Յակոբի վանքին նուիրած է 1631ին հինգ կարեւոր ձեռագիրներ (Մ. եպս. Աղաւունի, Միքայան և Այեղաւ, էջ 195):

Գրիգոր վրդ. Կեսարացի, ինչպէս տեսնուցաւ, 1633ին գործեալ պատրիարք կու գոր բարձրովին տարբեր պայմաններու մէջ:

Իր այս պաշտօնավարութեան շրջանին անկեալ նորէն կը գործէ իր նախկին մեթոտներով և խոստութեամբ:

Գորանացիի կ'ըսէ թէ «անհ երկու ան է և նոնս երրորդին և զնկ իխոս կու ննկնէ և ջանք ունի՝ թ հինն յիսն քափի ի մկ, գոր հայցնիք ի ճեռնէ փրկիկն մեռնէ Յիսուսե՝ զխրհուրցն, գոր կու խորհի վասն մեր շարտքին՝ մի՛ կասարացի, այլ ի փղջան կասարածի նորս վասակ շրքն իւրոց ժամկեցեց զինն, ըս Մարգարիկն» (Դարձուշտ, էջ 397):

Գրիգոր վրդ. Կեսարացիի այս պաշտօնավարութեան շրջանին, որ յիշատակարան մը կը ներկայացնէ Աի զառն և ի վերջ ժամանակիս», քանի որ Սուլթան Մուրատ և ի թագուն գաւառի ի վերայ Պարսից և յարքեայ ի նմանն, և արար թագուն աւար ի գաւառս Հայոց», չկան շատ նշանակելի կամ աւելի ճիշդ դիտարարելի պատկեր:

Գրիգոր վրդ. Կեսարացիի այս վերջին պատրիարքութեան շրջանին կը պատահի Մուսղաթիկ մը 1634 թուականին, և այս առթիւ Հայոց և Յունաց միջև ծանր վէճ կը ծագի երուստղի մէջ և Գրիգոր Պարոնտէր պատրիարքը առէն ջանք կ'ընէ Հայոց իրաւունքները պաշտպանելու համար (Սաւալան, Պատ. երուստղի, էջ 575-583), մինչ Գր. վրդ. Կեսարացի ճրնաւ հող և փոյթ յաւերձ Հայոց պաշտպանութեան համար, ինչպէս կը մեղադրէ Գորանացի (էջ 263), մինչև այն ատեն որ Յոյնները կաշառքով յաղթական կը հանդիսանան և Յունաց երուստղի մի և Կ. Պոլսոյ պատրիարքները կը խիլայուին: Այն ատեն (1634 Օգոստոս) կը յանձնարարէ իւրաքանչիւր եկեղեցիներու աւագներէն ներս հաւաքել բոլոր քահանաներն ու ժողովորդը, այնքը և կ'ինքը, կը զիմեն պալատ և կը բողոքեն Պարթաւ Փառայի և մի ձ սպարապետին անիրաւութիւններուն զէմ, որոնք Հայոց իրաւունքը թիւրիւրով ու անոնց ունեցած վկայանքները ծածկելով՝ ցոյց չէին տուած թագաւորին (ճմտ. Դարձուշտ, էջ 264 և Սաւալան, էջ 584): Այս ամբոյսին զլուրը անցած էին Տէր Միլիան Ս. Սարգիս եկեղեցոյ աւագներէն, որ Գրի-

գոր վրդ. Կեոարացի Թրակիա նս. իրակու-
թեան գրկած էր, և Ալաճանի Սաֆար, սոր
իւրն վերակացու հոռ պատրիարքին (Վար-
ուշտէ, էջ 265):

Այս գիտութիւնը զմարտտ հեռանալը
կ'ըլլայ Տ. Մինաս քահանայի և Ալաճանի
Սաֆարի զլիստումը (տե՛ս Ստաւըն, էջ
564-567. Վարուճափ, էջ 266-274) և սակե
ուժ աննեյով կը սկսի Յունաց Հայոց զէմ
յարուցած ինչ ինչ հալածանքները և զըմ-
ուարութիւնները (Վարուճափ, էջ 274-279),
որոնց զէմ Գրիգոր Կեոարացի կը մարտ-
ոյի, ինչպիսի կը սանտուի (Վարուճափ, էջ 279)
և վերջապէս կը յաջողի Յոյները սաստիչ
տալ պիտութեան (նա՛յ):

Ա. ԱԼՊՈՅԱՃԵԱՆ

(Շարունակելի) (11)



ԼՈՒՐԵՐ

ԾԱՅՐԱԳՈՅ ԱՐԵՒԷԼՔԻ ՀԱՅՈՒԹԵՆԷՆ

Տ. Ասողիկ Վրդ. Շանկայե մեկնած է
Ապրիլ 23ին, և Խարպին հասած է 27ին:
Ճամբան Յիկանս, Տայրին և Չանչուն քա-
ղաքներու ազգայինք ի սես եկած են իրեն:
Ասոց և Մուխեթի մեջ կան եղեր տուրջ
150 հայեր: Նոյնքան մը կը գտնուին եղեր
Մանչուրիոյ քաղաքները, Թեյնին և այլուր.
ուր պիտի այցելէ յետոյ: Մայիս 2ին, ըս հին
Տումարի Չասիկ տունուր է Խարպին, պատ-
ագեր է սեպնական հայ մատան մեջ, որ
ունի իր վարչական ժողովը: Ինչպէս Շան-
կայ և ի նամապարհին, նոյնպէս Խարպինի
մեջ, ուր 200 է Հայոց թիւը, սրագալանս ըն-
դուններ են զինքը: Այժմ սկսած է արդեն իր
գործին, և ժողովին հետ կը պատրաստէ ընդ-
հանուր վիճակացոյց իր օրջանակին: Շան-
կայի մեջ նանչցած է Գահրիբի Պ. Հայկ Ա-
սատուեանը, որ մարզական յաղուպկ Ասա-
տուն ունի եղեր. հանգ. ժամանակուս բարե-
բարի օրդի Պ. Սեդրակ, որ գրամատեն հիմ-
ներ է պարսիկի մը հետ, և Կարնեցի Չա-
խախան ընտանիքը, որ հացի է անուտեպիւնի
մեծ գործ ունի. և Պ. Մեյիխ՝ Նուպարեան,
սրուն հիւրը եղեր է ասան օրեր: — ԹԻ՛ Շան-
կայի և թե՛ Խարպինի մեջ սեպական թեր-
քերը, մասնաւորաբար ռուսականները, հե-
տաբերուած և յողաւաններ դրած են Հայոց
և իրենց նորեկ Նովիւրին մասին:

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՑ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Անցեալ Մայիս ամսուան ընկալեցին, Ս. Աթո-
ռոյ Տնօրէն փողովը տասը, իսկ կտօն. Գևորգ-
ղոյն Առեւանը երեք անգամ նիտ օւնեցաւ:

● Ուր. 14 Մայիս. — Ս. Գատրիարք շոր այ-
ցիցիցն նախկին Օսմ. նախարար եւ ազգ. ե-
րեւոյթիան Պ. Գեորգ շայտեան եւ անցիցիցի
փաստարան Մր. Ծոթքըր, որունք գատական
գործով Գաղտարին էին եկած:

● Շր. 15 Մայիս. — Երեկոյին, շէրաշափա-
ռի թափօրով ի Ս. Յարութիւն մուտք օւնե-
ցանք Ս. Գատրիարք շոր գլխաւորութեամբ:

● Կիր. 16 Մայիս. — Աշխարհամարտն կի-
րակիի փշերային և առաւտտան ժամերը
իւնք կատարուեցան ի Ս. Յարութիւն, հայկա-
կան Գողգոթայի վերնայարդի ժամարան մէջ, իսկ
Ս. Գատրարքը Քրչիչն Ս. Գեորգմանին վրայ
ժամարան էր Տ. Մեքրոպ Ս. Արքեպոս. որ և քա-
ղաքեց աստուածաշնչական վայելթեանց փառ-
տարիւթեամբ ապացուցանելով Քրիտոսոի յա-
րութեանք:

— Կէտքէ վերջ թէյասեպանի մեծարանք ե-
ղաւ Պ. Պ. Հայրանեանի և Մր. Ծոթքըրի, Գատ-
րիարքարանի յարկարարմիւնի մէջ ի ներկայու-
թեան Ս. Գատրիարք շոր, սրբազան սրքեպիս-
կոպոսայ և վարչապետաց:

● Բշ. 17 Մայիս. — Գամարուեցաւ Միար-
ընդ. Ժողով: Մայր զիւանի ընտրութիւն լինե-
լով, Ա. Ատնեպետ ընտրուեցաւ Տ. Եղիշէ վրդ.
Բ. Ատնեպետ՝ Տ. Հայրիկ վրդ., Ա. Ատնեպետ
Տ. Տիրայր վրդ., Բ. Ատնեպետ Տ. Յունիկ վրդ.,
Նայեպետ. Տնօրէն Ժողովոյ երեք զարարեալ և
մէկ պահասեալ անգամաց փոխան, Տնօրէն Ժո-
ղովէն ըստ կանոնի բերուած երկպատիկ ցանկի
մը վրայէն ընտրուեցան՝ Տ. Մկրտիչ Արքեպոս,
Տ. Տիրան, Տ. Սիւն և Տ. Զգոն վարչապետք:

● Դշ. 17 Մայիս. — Տ. Վրթիսեան վրդ., որ
յոզպաւի պատճառաւ երեք շարաթիւր տալը
մեկնած էր Գալիլիոյ շերտակները, վերադարձաւ:

● Եշ. 20 Մայիս. — Միարեան և յարչապետք
մեծ մասամբ Յոպովէ գաղին, օգափոխութեամբ:

● Կիր. 23 Մայիս. — Տ. Եղիշէ վրդ. քար-
պեց Մայր Տանարին մէջ: Սկսեցին յար իսկին
մէջ պիտի հրատարակուի այդ փոխեցիկ քարոզը:

● Բշ. 24 Մայիս. — Թեթիկ անհնգատութեան
մը պատճառաւ, որուն կամար սակայն բժշկա-
կան անօթիական խնամք անհրաժեշտ էր նկատ-
ուած, Տ. Մեքրոպ Արքեպոս. այսօր գնաց Տրանս-
սական շիւտեղապետ մի քանի օրուան կամար:

● Դշ. 25 Մայիս. — Վերականգնող Տնօրէն
Ժողովը ստորաւան իր նիստին մէջ Ատնեպետ
ընտրեց Տ. Մեքրոպ Արքեպոս. և Ատնեպետ
Տ. Զգոն վրդ.:

● Դշ. 26 Մայիս. — Ս. Գատրիարքը, Տ. Տի-
րան վրդ. ի և Տ. Ոսկի արեկայի ընկերացու-
թեամբ այսօր Յոպովէ գնաց և օրն ամբողջ հոն
անցուց օգափոխութեամբ:

● Եշ. 27 Մայիս. — Ս. Գատրիարքը, ընկե-
լականութեամբ Տ. Կիրեղ վրդ. ի և Պ. Կարապետ

Նուբարէն, այսօր տառփին այցելութիւնը տը-
ւաւ Պաղեստինի Պետական Աւար Բարոտուար
W. D. Battershill, որ հազադ կրկնօրէն, ուր հիւ-
ժտական բարձր պատշոնատար էր: Խոսակցու-
թեան հանի խօսքը կիցարող Հայութեան և Մել-
գոնեան Հաստատութեան վրայ եկած պահուն,
ն. Ազգաւթութիւնը գահաւակութեամբ արտայայ-
տուեցաւ այս վերջինին մասին: Պովետական խօ-
սեցաւ նոյնպէս կիցարակայց մասին: գահաւակ-
չլով անոնք օրինակութիւնը և խաղաղ ու աշ-
խատասեր բարքը:

— Կէսօրէ վերջ, Ս. Աթոռոյ կիւլպէնկեան
Մատենադարանին մէջ պատուով թէյասեղան մը
տրուեցաւ կանոնիկոս Գ. Ք. Պրինձէնի, որ Ամե-
րիկայի Եպիսկոպոսական Եկեղեցիին թանաճա-
ներէն է, և տասներեք տարիներէ ի վեր ուսու-
ցիչ է մեր Ժառանգարացիին և Հնոայեաններին
ի, անարկելով անգղիներէ լեզու և գրական-
ութեան և հոգի ին ինչ ոչ զաւանական գա-
ստեր իր պատուներ արգիւնք է Ս. Աթոռոյ նկատ-
մամբ և հայ եկեղեցականաց կրթութեան համար
համակրանայք իր Եկեղեցիին, որ իրեն կը հոգայ
այս առիթը եղած ամբողջ ծախսն այս: — Զ. Պրին-
ձէն, այլեւս ժամանակէ ի վեր, իր պաշտօնը կը
կատարէ սրտանուէր բարեկամութեամբ և ճշմա-
րիտ պարտանունչութեամբ: Բացի իր գասերէն,
անկիս կարևոր ծառայութիւն կը մտտուցանէ
նաև Ս. Աթոռոյ կիւլպէնկեան Մատենադարա-
նին, մասնաւորաբար օգտակար հանդիսանալով
գրքերու գիտական գառաւորութեան գործին:
Այս պատճառաւ, Ս. Պատրիարքը պատշաճ նկա-
տելի որ իրեն ընծայուենիք պատուիր կատարուի
այդ յարկին մէջ: Սկզբին ներկայ էին Ս. Պատ-
րիարքը Հօր և Զ. Պրինձէնին նաև, միաբան վար-
չպիտեաներէն անոնք որ իրեն աշակերտած են
կամ պաշտօնակից եղած, և սարկապոններ, և
աշխարհական ուսուցիչքը Խոսեցան Ս. Պատրի-
արքը, Տ. Կիրեղ. Տ. Տիրան և Տ. Եղիշէ վարդա-
պետներ, իրեն նախող և ներկայ սեռուները
վարժարանին, ի վերջոյ ինքը Զ. Պրինձէն: Եր-
կորդը և երբորդը, ինչպէս և ինքը Զ. Պրինձէն,
խօսեցան անգղիներէն: Զ. Տիրանի և Զ. Պրին-
ձէնի խօսքերը հայերէն թարգմանեցին Յակո-
բոս և Պանոս սարկապոնները. իսկ Զ. Եղիշէնը
անգղիներէն: Աետիք սարկապոն իր մասին ե-
ղած գնահատական և զբոսատական խօսքերուն
սպեւօրէն պատասխանեց Զ. Պրինձէն: — Ամե-
նէն ետքը Ս. Պատրիարքը, աննկեղելի բաց
խոր հոգունակութեան թերկրամբով լեցուց ա-
մէնուն սիրտը, երբ իր ձեռքովը և օրհնութեան
համարուր Զ. Պրինձէնը պարանոյնէ կարեց
վարչպետական սկսնակուս լաշնախաչ մը,
այդ առիթը գրած հոդուակը Զ. Կիրեղի կարգա-
լէ վերջ Ամենքը այն ստանի երգեցին ծալ ջո
կեղիք մեզ ապաւեն շարականը, և շնորհաւ-
բութիւններով վերջացաւ հաւաքումը: Այս հա-
ւաքովին ներկայ գտնուեցաւ նաև քաղաքին
Ամերիկեան դեր- հիւպատոսներէն և Պաղես-
տինի երբեմնի զորամիլիոն հայ օրբերուն խնամ-
մակալութեան գործին մէջ Ամերիկեան Ռիլիֆ
պատահական ներկայացուցիչը Մը. Պալմօրը,
որ իր սրտու սիրիներով օգևորուր ամենքը:

● Ուր. 28 Մայիս. — Զ. Պրինձէն Ս. Պատ-
րիարքը Հօր ներկայացուց Զ. Մատթիոն անկի-

քան քանական, որ իր բացակայութեան միջո-
ցին պիտի աւանդէ իր դասերը:

● Կիր. 30 Մայիս. — Երևանի Խաչի տօնին
առիթն Ս. Պատրիարքը Հայրը քարոզեց Մայր
Տաճարին մէջ: Կահուս տեղեկացած ըլլալով թէ
Անգղիոյ բողոք եկեղեցիներուն մէջ այսօր մաս-
նաւոր աղօթք պիտի կատարուի աշխարհի խա-
ղապութեան համար, ստիպեց հանից նախ բարո-
սական զատ մը. մարդիկ, իրենց այժ և՛
ժառանգի ամենին ժառանգ պահուուն մէջ խաղա-
պութեան հոգւով մասնաւոր պէտք է լեցուին.
անո՛ր սերը պէտք է լինի իրենց մեծութեան ա-
մենէն ստոյգ փաստը: Յետոյ ներքոյն բրաւ խա-
ղապութեան՝ ամէն բանի մէջ, զայն ներկայա-
ցնելով իրեն կնիտայայտանք անհատներու եւ
ազգերու յառակիմութեան և երանկութեան
Ընաւ թէ պէտք է լինան իր արժեքով որ պա-
տեմալով մը նախօրեակին կը գտնուինք, զի կը
հաւատար թէ այնքան նախօրեակներէ և ստիպե-
րական վերջիվայրութենէ և անոնց տուած գա-
սերէն ետքը, աշխարհի քաղաքական բախտը
վարդիներուն մէջ բարդականք այնքան մեղած
չէ անշուշտ որ ամէն ճիշդ չմտախի մարդկու-
թեան նոր շարագլէտք մը խաչակու ստիպուա-
կանութեան համար, և սիրեց ատո՛ր ուղղուած
տեսնի ներկայ դիւանապետութեան շանքերը:
Այսու հանդեպ, աւելցուց, երբ պետութիւնները
աշխարհի խաղապութեան համար նոյն իսկ թէ՛
կը սպառնալիքուն և թէ՛ զաշինքներով կը կար-
ուսին իրարու հետ, եկեղեցին ինքն այ իր կար-
գին պէտք է սպասակլուուն, նոյն նպատակին
համար, ի՛ր գէնքերովը օրոքը Հաստաքը Յոյն
ու Սէրն են, ըստ առաքեալին, քարոզէ եղբայ-
րութիւն և համերաշխութիւն, այսօր թր Աւ-
տուած խաղապութեան հոգով լեցնի աշխարհի
համայն, ազօրթ որ պետութիւնները իրենց կա-
տարած իմիջարկ սպառնալիքուններուն ի տես
ո՛չ թէ կպտուանան այլ ընդհակառակն իրենք
իսկ ստեկան անոնց պատճառելիք աննախընթաց
աւերին պատկերէն: Մաղցով որ եկեղեցիներուն
մէջ այսօր կատարուած խօսքերն ու աղօթքները
լինին խաղապութեան պատուած մը՝ ուղղուած
թէ՛ ժողովուրդներուն և թէ՛ նոյն տօնին անոնց
քաղաքական առաջնորդներուն, նման այն պատ-
գամին՝ զոր ըրտուաղէ մը երկասպասպետու Վիւ-
րազ Գ. դարուն ուղղեց Ռիպանդիոյ Կատարու
կայսեր, խաչին հրաշալի երեման ծանոթաւմովը
քաղցրօրէն կրաշայնելով զայն որ և է արարքէ
որ կրնար խաղապէն եկեղեցույ ներքին կնաճ-
քին և անօր իրր հետ ութին՝ մարդկութեան
խաղապութիւնը: Ս. Պատրիարքը հնչեց իր խօ-
սքը շնչելով թէ եկեղեցին պէտք է մնայ միշտ
իր կրիտին մէջ, աշխարհի ցոյց տալով խաչը՝ իր-
րև աստուածային նշան սիրոյ և խաղապութեան,
և անօր խորհուրդով ամբապնդելով մարդկային
բարոյականը: ու հրաւիրեց այդ միտքով աղո-
թել, մասնակցելով այն եկեղեցիներուն, որոնք
մէջ այսօր յատուկ պաշտամունք կը կատարուի
վասն խաղապութեան ամենայն աշխարհի: — ԵՏԵր
ուղբունայնի տարը մարդով եկեղեցին երգեց միա-
նիւ: ու Ամենասուրբ Երրորդութեան, տո՛ւր
աշխարհիս խաղապութիւնը ամէնուն հառա-
չանքն էր, որ կը լեցնիք Տանարը: